

737

201
Z-15

E-B 2001

2010

Հ Ա . Ռ - Ե Ր
Ա ԶԱՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Գ Ր Ե Ց

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՆԱԶԼԵԱՆ
ԵՓԻՄԿԱՓՈԽ ՅՐԱՊԻԶՈՒԽ



201
J-15

Տ Ա Բ Ա Ր Ա Յ Ա Խ Ա Ր Ա Յ Ա Խ Ա Ր

1973

201
4-15

Հ Ա Ռ Ե Ր
Ա Զ Ա Տ ՈՒ Թ Ե Ա Ն Վ Ր Ա Յ

(44)

Գ Ր Ե Ց

Արշի Տէր Յովզաննէս Վարդառես Նաջլեան
ԵՊԻՄԿՈՎՈՍ ՏՐԱՊԻՉՈՆԻ



Կ. Պ Ո Լ Ի Ս

Տպարան և Կ. Արշակունյաց, ի

1913

Ի՞նչ է ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Ա.

Լոյս, ստեղծագործութեան անդրանիկ ծնունդն, որ երկնքէն ու արեգակն կանուխ ծածկեցիր օթոցի մը պէս տիեզերքը, որ խաւարուտ անդընդախոր ջուրերէն դուրս կու գար անպարոյր և անկազմ ունայնութեան մէջէն¹, բաւ է ինձ խարխափել աղջամդջի մէջ, և ահա քեզ կը վերադառնամ, կը վնասում զքեզ, աչքերուս ճրագը վառելու համար քեզմով, Եւ դու՝ որ Աստուծոյ ձեռքին մէջ վրձին մը դարձած կը ներկես ամբողջ բնութիւնը և անթափանց ապառաժներն իսկ կ'ողղեն, խուլ վիճեր կը զուարթացնես, ամէն խորշ կը թափանցես, միայն աչքին է որ չես այցելեր և անոր սառնորակ բբերուն վրայէն կը սահիս, կը թափիս, շաղուելով արցունքիս ոլոռներունեւ թողլով զիս խաւարի մէջ.

Խակ դու բնաւ չը դառնաս առենի աչացս այսոցիկ այց.

Ու ի զուր քաւաթեն հանդիպել եց սուր նըռուդիցդ

եւ չգտանեն աւայուս. այնպես ի խոր ժիշոյց խաւար.

Նըռութիւն զակնակապինս եւ կամ սօնեաց նայրոս մըքեր:

Աղեխա՛րշ տրտունջ կոյր բանաստեղծին, որ կը պատկերացնէ աղատութեան սպասող ժողովուրդի մը դարաւոր հեծեծանքը: Այլ եւս կրնանք ըսել, մենք կապառած էինք, մեր խօսքերը հեղձամդին կուլ կու տայինք մեր արցունքին հետ, մեր լեզուն կրծատուած, մեր

¹ Միլտոն, Դրախտ Կորուսեալ:

52538 - Ա. - հ. 12012



39209-67

քայլերը չափուած , մեր տները խուզարկուած , մեր շահերը հազար մաշումներու ենթարկուած , պատիւ , ինչք . կեանք վտանգուած և մենք շարունակ հարստահարութենէ ընկած , անվատահութեամբ իրարմէ բաժնուած ու պառակտած , թշնամութեամբ դրացի ազգերու հետ դառնացած , յուսահատ և շահախնդիր քաղաքականութեան մը առջև՝ որ մեր դահիճն կ'ողոքէր և կը զօրացնէր՝ յաղթուած Տրոյացւոյն յուսահատ համակերպութեան մէջ հարկադրուած էնինք բացագանչել . «Մեր միակ փրկութիւնն է՝ ո'չ մի փրկութիւն չի յուսալ¹» :

Յանկարծ օր մը ազատութեան ձայնը լսուեցաւ . անվատահութեամբ նայեցաւ ամէն մարդ մէկմէկու երես . հազիւ գաղանաբար իրարու կրցան կրկնել այդ բառը՝ մտերիմներ , վասն զի ընկեր ընկերէ իսկ վախնալու պատճառներ ունեցած էր և չէր ուզեր դիմացինէն առաջ ըսել այդ բառը առանց նախ ուսումնասիրելու խօսակցին զիմապիծը՝ զգուշանալով թէ մի՛ գուցէ խնդրակ մը ըլլայ : Զայնը աղմուկի , աղմուկը դորդիւնի փոխուեցաւ , և վերջապէս պաշտօնական ցոյցեր անպաշտօնականին խառնուեցան , անհատէ անհատ , քաղաքէ քաղաք գետացաւ , ծովացաւ ուրախութիւնն : Բառով չի նկարագրուիր եղածն , արբեցութեան ժամեր էին , զգացումներ , գաղափարներ , վիպական եւ երազային անցուղարձերու , յոյսերու , խոսուումներու և ակնկալութեանց մէջ կ'եռային : Ամէն մարդ խօսիլ , ճառել ուզեց . և ատենախոսութեանց կրակու զոռն՝ դարերու երկար լոռութիւնը մոռցնել տուաւ :

Անցան այդ ժամերն , եկաւ սթափանքի ժամանակը , որուն յաջորդեց նաև յուսախաբութիւն , և ընկեր ընկերի կրկին ապշութեամբ նայիլ սկսաւ ու հար-

¹ Una salus vietus nullam sperare salutem .

(Վերդ . Են . Բ . Գիրք .)

ցնել . Այս է ազատութիւնը . . . Եւ աւազը , ազատութիւնը շահագործողներու զեղծումներն այնքան ծալրայեղ եղան , որ սատրնացաւ անոր վարկը ու զաղափարը . և անոնք որ կրօնքի , բարուց մաքրութեան , ընտանեկան սրբութեան , արդարութեան , համեստութեան և ուրիշ ամէն առաքինութեանց աւանդական վսեմութիւնը կը յարգէին՝ երբ կարծեցին թէ ազատութիւնն այդ առաքինութեանց ասրագրութիւնն է , զայն անիծելու չափ արհամարհեցին : Ո'չ , ազատութիւնն արհամարհելի չէ երբէք , վասն զի երբէք հակառակ չէ առաքինութեանց . ընդհակառակն անոնց զործադրութեան երաշխառորիչ զիւրութիւնն է , վասն զի ազատութիւնն ազատականութիւնն կամ լաւ եւս զեղծում չէ , և ո'չ չարաչար գործածութիւնն այս սեծ ձիրքին , որ մարդուս առաւելութիւնն է անոնց վրայ , բանականութեան բնական ծնունդը :

Ուրեմն կ'արժէ որ վարկաբեկ եղած ազատութիւնն վերահաստատնք իր պատույն մէջ . լոլե՞նք զանիկայ անպատճողներու , զեղծուուներու ձեռքէն , ուսումնասիրե՞նք , ձանչնա՞նք և ծանօթացնենք , որպէս զի զիտնայ ամէն ոք զանազանել ճշմարիտ ազատութիւնը սխալ ազատութենէ և հասկեայ միանգամայն որ ճշմարիտը շինիչ և ո'չ քանդիչ , յարգող է ամէն առաքինութեանց , բարւոյ և ճշմարիտին : Ահա մեր ընելիքը :

Ի՞նչ է ուրեմն ազատութիւնը , որ անձնիշխանութիւն ալ կ'ըստուի . մէկ խօսքով անոր սահմանը տալու համար՝ կամքի շարժումին ինքնորոշումն է պիտի ըսեմ . բայց լաւ հասկցնելու համար՝ հարկ է որ բացատրեմ թէ ի՞նչ է այդ շարժումը և ուսկից կը բղիսի այդ ինքնորոշումը : Կենսական այդ շարժումը և հետեւաբար անոր սկզբունքը ներքսացած է կեանքի սկզբունքին հետ , և ազատութեան իսկութիւնն կաղմող ինքնորոշումն այդ ներքսացումովն է որ զերծ կը մնայ կապտումէ ,

կաշկանդումէ , կ'ըլլայ ազատ : Ուստի լաւ հասկնալու
համար աղատութիւնն՝ հարկ է ակնարկ մը նետել կեանքի
և կենսական շարժումի վրայ և անկից քաղել այս խընդ-
րոյն մէջ մեղ առաջնորդող գաղափարն:

Ի՞նչ է կենսական շարժումն . քար մը որ վարընկեց
դէպի երկրիս կեզրոնը կ'իյնայ , օդապարիկ մը որ երկնա-
դնաց վեր կը բարձրանայ մթնոլորտին մէջ , ոռումբ մը
որ օգահերձիկ կը սուրայ . ջուրը , որ կը հոսի , օդը որ
կը ծփայ , կը շարժին ամենքն ալ , սակայն կեանք չու-
նին . ինչո՞ւ համար , վասն զի դուրսէն է մղումնին :
Կեանքը ինքնաշարժումով է որ կը յայտնուի , իսկ քա-
րը և ջուրը երկրիս ձգողական զօրութենէն , օդապարիկը
օդէն աւելի թեթեւ կազի մը առձգումովն , սումբը պայ-
թուցիկ լառութին ուժքուութեամբ , օդը մթնոլորտի ջեր-
մութեան անբարեխսառն աստիճաններու յաջորդութեամբ
և որի ազգեցութեանց ճնշումով կը շարժին . իրենք
վիրենք չեն շարժեր , այլ կուրօրէն կը հետեւին ֆիզի-
քական , իրենցմէ գուրս և օտար զօրութեանց : Շարժիչ
սկզբունքը հարկ է որ ներքին ըլլայ , որ շարժումը կեն-
սական ըլլայ , և այդ սկզբունքի ներքսացման աստիճա-
նին համեմատ է կեանքերու զանազանութիւնը : Զեմ
կրնար ասոր վրայ երկարեւ , վասն զի նիւթերնիս ըն-
դարձակ է և կարեւոր , հարկ է շտապել . բաւական է
գիտնալ թէ կեանքը երեք մեծ դասակարգի կը բաժնուի
բուսականի , զգայականի , և բանականի : Բուսականի
մէջ ինենանեցուիլ շարժում մը կը տեսնենք , և այդ
շարժումը որքան ալ արտաքին պարագայից ու պատճառ-
ներու ազգեցութեամբ պատրաստուած՝ սակայն ներ-
քուստ է որ կը ծնի ու կը գործէ և ահա բոյսը կը ծլի ,
կ'ածի , կը ճիւղաւորի , կը պտղաբերէ : Սակայն դիտե-
ցէք թէ այդ ինքնաշարժումը որքան անկատար է ինք-
նորոշումէ չի բոլուսէն համար և կապուած ըլլալով տեղ-

ւոյ , չափի , տեսակի , ձեւի , եղանակի պայմաններուն .
հազիւ երկրէն նիւթ մը իւրացնելու և անով աճելու
շարժումը ունի . չի կրնար զինքն տեղէ տեղ փոխադրել ,
չի կրնար իր գործի տեսակն փոխել , չի կրնար եղա-
նակէ դուրս գործել , ինքնորոշում երբէք չունի : Զգա-
յական կեանքը կը յաջորդէ անմիջապէս բուսականին ,
սակայն այնպիսի աստիճանաւորումով որ բուսականին
կատարելագոյնը եւ զգայականի ստորևագոյնը կարծեա
իրարու հետ կը չփոթին : Բայց զգայականի առաւելու-
թիւնը կը յայտնուի զիսաւորաբար տեղափոխութեամբ և
տեղակ մը ինքնորոշումով , որ երեւան կու գայ արտա-
քին տպաւորութիւններ ընդունելու և անոնցմով իր
գործողութիւններն ու շարժումներն որոշելու մէջ : Բայց
այդ որոշումն ալ որքան սեղմու սահմանուած է . նիւ-
թական է նաև և այսին ու այդին կապուած առանց վե-
րացումի , առանց ինքնապիսակցութեան , առանց վախ-
ճանի պէսպիսութեանն , առանց ծանօթութեան և առանց
ընտրելու միջոցներ , ստորակարգելու զանոնք այդ նա-
խորոշ վախճանին , ասոր համար զարգացում չունի եւ
չպիտի ունենայ : Թոշունը հազար հնդկամ ապակիի պիտի
զարնուի , հազար անգամ պիտի փորձէ անկից դուրս ել-
յել , անոր ճարտարութիւնը բոյն շինելու մէջ դարերն
իսկ չպիտի փոխեն . շունը իր բերնի պատառը պիտի
ձգէ : Ջրոյ մէջ նոշոր երեւցած շուքին հետեւելու հա-
մար . ուրիշ զգայականներ մարդակերպ գործեր պիտի կա-
րենան ընել՝ բայց մեքենաբար , և եթէ վարժեցնելու ըլ-
լաս , կոյք հետեւողութեամբ և մասնակի գործերու մէջ :
Երբէք պիտի չզարգանան , ո'չ իրենց ճայնը խօսքի պէս-
պիտութիւնն ու նորութիւնը , ո'չ գործերնին արուես-
տի ճարտարութիւնը և յառաջացումը պիտի ունենայ ,
այլ պիտի մնայ ուր որ է և ինչպէս որ է : Սակէց վեր
կու գայ մարդու կեանքը , բանական կեանքը . որուն մէջ

կը տեսնենքանմիջապէս ներքին սկզբունքի տիրողութիւնն շարժումին վրայ, որ ո՞չ միայն ինքնաշարժումէ, այլ նաև ինքնորոշ է, ինքնընտիր, մարդն՝ ո՞չ միայն արտաքին տպաւորութիւններն կ'ընդունի՝ այլ անոնց վրայէն կը ճախրէ վերացական գաղափարներու տեսութեանց մէջ և հոն կատարելութեան անհուն հորիզոնին դիմաց, բացարձակ բարւոյն տենչանքի բռնութեամբ՝ ինքնիրէն վախճան մը կը սահմանէ, միջոցներ կ'ընտրէ առայն համելու, վախճանի բոլորակին կ'ագուցէ միջոցներու ճառագայթներն, անիւն շինած է անոր թաւալումովն յառաջանալու համար դէպի ի զարգացում։ Կը սուրայ, հեռաւորն կը մօտենայ իրեն, անձանօթն կը ծանօթանայ ու գտած գաղանիքներովն կատարելութեան սանդուխի աստիճաններ կը շինէ. արհեստ, գիտութիւն կը բարեփոխուին միշտ, և կարելի կը մնայ շարունակ նորանոր յառաջնալացութիւն։

Ի՞նչ է այս երեք կեանքերու տարրերութեան սկզբանապատճառը. իրենց ներքին սկզբունքներու իւրաքանչիւրի շարժումին վրայ ունեցած տիրողութեան զանազանութիւնը, որ մարդուն մէջ միայն իննուրոյնութեան կը համնի. բոյսը կապուած է ամբողջովին ֆիզիքական հարկի մը, անասունը բնազգումի, սարդն է միայն որ բանականութեամբն իր եւը ձեռքն առած ինքնորոշ և ինքնազիտակ կը շարժի. վասն զի բանականութիւնը աննիւթ ըլլալով անկաշկանդ է, ինքնաշարժ է և ինքնորոշ առ կատարելութիւն տանող միջոցներու ընտրութեան մէջ։ Ահա ազատուրեան ծնունդը։ Անշուշտինչպէս ամբողջ գոյութեան, նոյնպէս ազատութեան արտաքին բայց արարչագործ պատճառն է նոյն ինքն Աստուած, «որուն կամքը հօրեղագոյն ըլլալով ո՞չ միայն կը նետելի որ ըլլայ ինչ որ նա կ'ուզէ, այլ ըլլայ նաև ինչպէս որ կ'ուզէ ինին որ ըլլայ։ Արդ Աստուած կ'ուզէ

որ բաներ մը հարկաւորապէս ըլլան եւ ուրիշներ պատճական կերպով, որպէս զի իրաց մէջ տիեզերքն ամբողջացնող կարգ մը ըլլայ։ Եւ այս պատճառաւ Աստուած արդիւնքներէ ոմանց պատճառներն հարկաւոր ըրաւ, որ չեն կրնար իրենց գործին մէջ թերահալ եւ տանցմէ արդիւնքներն հարկաւորապէս առաջ կուգան. ուրիշ արդիւնքներու ալ պատճական ու թերահալի պատճառներ տուալ եւ տանցմէ պատճահաբար առաջ կուգան արդիւնքները (Ս. Թոլմ. Ա. ին. 19. յ. 5)։ Ահա մեր պատճառն ալ այս երկրորդ կարգի պատճառներէն է եւ ասոր հեղինակն, արտաքին պատճառն է Աստուած։ Իսկ անոր ներքին պատճառն է հոգւոյ աննիւրականութիւնը. վասն զի առով միայն մարդու կրնայ ընդհանուր, բացարձակ բարւոյն հայեցողութիւնն, անոր տեհնչն և առ այն շարժելու կարողութիւնն ունենալ. ումառու բնուրեան մէջ, ուր կրնայ բան մը ընդունուի ամբողջովին աննիւրապէս, ազատ միտումի կատարեալ պատճառը կայ. եւ այն ազատ միտումն է որ կամքի իսկութիւնը կը կազմէ։ Ասոր համար նիւրական իրաց կամք չի յանկացուիր, այլ (առ առաւելի) բնական շարժում մը. զգայական հոգւոյ ալ կամք չի սեպհականութիւն, այլ միայն կենդանական ախտօճակ մը (բնազդում). միայն մասուր գոյացուրեան է որ կամք կը տրուի եւ սա որսան աւելի աննիւր է այնիքան աւելի կամքի տեր հա (Ս. Թոլմ. յլ. ձշմ. ին. իդ. յ. 1)։ Ուրեմն պատճառն բանականութեան պահանջն է. և ինչպէս սա Արարէն դէմքի ճառագայթումն է, այս ալ անոր ինքնիշխանութեան մասնակցութիւնն է. «Արացուի մարդըս պատկերի մերում եւ ըստ նմանուրեան եւ իշխացեն ձկանց ծովու եւ բռնից երկնից եւ անասնոց եւ ամենայն երկրի եւ ամենայն սողնոց, որ սողին ի վերայ երկրի» (Ծնն. Ա.)։ Աստուածոյ նմանութիւնն է ա-

բարածներու վրայ մեր ունեցած տիրողութիւնն , որով ուզածնուս պէս կը տրամադրենք եւ այդ տրամադրութեան մէջ կը ցայտէ ազատութիւնը : Վասն զի անոնք որ մտի ըմբռնած ընդհանուր գաղափարով մը կը գործեն , ունին կամքի միտում մը , որ անտարբեր է տաս մը իրաց հանդեպ . որովհետեւ այդ ընդհանուր գաղափարին ներեւ տաս ուրիշ (մասնակի) գաղափարներ կը բովանդակուին . արդ (կամքի) գործողութիւնը մասնակի եղական իրաց ուրշը կը շարժի եւ այս եղական իրերը չեն կրնար ընդհանուր գաղափարի ընդարձակութեան հաւասարիլ անոր համար կամքի միտումը (չի յագենար) եւ կը մնայ անորու ու մես ուրիշ տաս իրաց ալ : Ինչպէս օրինակի աղազաւ արհեստագործ մը որ տան մը վերացական , ընդհանուր գաղափարն ունի , որուն մէջ կը բովանդակուին տան մը զանազան ձեւեր , կրնայի կրնայ ընտրողութեամբը շինել տունը բոլորաձեւ , կամ բառակուսի , կամ ուրիշ ո՛ եւ է ձեւով . (Ս . Թուլ . Ա . Բ . խն . 13 . յ . 6) . այսպէս ալ կամքը ընդհանուր բարւոյ առջեւ մասնակի բարիքը կրնայ ընտրել եւ զայն ձեռք բերելու միջոցներն : Եւ այս պատճառաւ է որ մարդու երբէք բարին առհասարակ չար չիկրնար նկատել . կրնայ սակայն մասնակի բարիներու որոշողութեան եւ խարութեան մէջ սխալի՝ բարին չար , չարը բարի համարելով : Եւ այսպէս կամքը թէեւ այս կամ այն մասնակի բարին կրնայ ուզել կամ մերժել , բայց բարին առ հասարակ չի կրնար մերժել . ազատութեան ընարողութիւնը մասնակի բարիաց մէջ է որ կ'ըլլայ հասարակ բարւոյ գաղափարականով . եւ այս ընտրողութեան առորոշ ըլլալէն ու զանազանութենէն կը ցայտի ազատութեան գաղափարը : «Ազատութիւնը... ուրիշ բան չէ , բայց եթէ կարողութիւն ընտրելու այլ եւ այլ միջոցներու մէջէն զանոնք որ առ որոշեալ վախճան մը

կրնան տանիլ . . . : Արդ ամեն ինչ որ ձեռք կը բերուի ուրիշ մը ստանալու դիմամբ՝ այն բարեաց կարգեն է որ օգտակար կ'ըսուի եւ այս տեսակ բարին կամքի վրայ գործելու բնոյքը ունենալուն նամար հարկ է հետեւցնել թէ ինքնիշխանութիւնը կամաց յատուկ է ըստ որում սա իւր գործոց մէջ ընտրելու կարողութիւնն ունի (Լէռն ԺԳ . Libertas praestantissimum) . ընտրելու կարողութիւնն ալ ունի մարդկային կամքը՝ վասն զի բանական հոգւոյ կը պատկանի և մարդուս հոգին բանական է՝ վասն զի աննիւթ է : Ահա ինչու համար արարածոց մէջէն միայն միտք ունեցողներն ազատութեամբ օժտուած են : «Ամենամեծ պարզեւը , զոր Աստուած իւր առատաձենութեամբն ըրած է արարչազործութեան մէջ , եւ որուն ամենին աւելի իր բարութեան նմանութիւնը դրումած է եւ զոր ամեն բանի վեր կը գնահատէ , և անոււծ կամաց ազատութիւնը , որով օժտուեցան եւ օժտուած կը մնան ամեն եւ միմիայն իմացական արարածները» , այսպէս կ'երգէ ասսուածերգակ բանաստեղծը՝ Տանդէ :

Հասկցանք թէ ի՞նչ է հիմնապէս ազատութիւնը , հարկ է աւելի որոշ կերպով ըմբռնել զայն օգտակար ընելու համար եւ գործնական : Տեսանք որ ազատութեան հետաւոր պատճառն է հոգւոյ աննիւթականութիւնը , իսկ մերձաւոր պատճառը բանականութիւնը , որ աննիւթականութեան հետեւանքն է . հարկ է շեշտել այս գաղափարը , վասն զի առանց այս սկզբունքին կարելի չէ ազատութեան գոյութիւնն իսկ արդարացնել : Եւ իրօք նիւթապաշտներ , այսինքն անոնք որ զմարդկային հոգին նիւթ կամ ո՛ և է նիւթական ուժ մը կը կարծեն , ստիպուած են ուրանալ մարդկային ազատութիւնը , և այսպէս ոմանք նիւթի ֆիզիքական ու մեքենական ուժերէն է որ կը կարծեն թէ կամքերնիս իր որոշումը կ'առնուած այս կամ այն գործը գործելու . ու

բիշներ ալ կը համարեն թէ ջղերու և ուղեղի շարժումներէն է նոյն որոշումի ծնունդը . ըստ այս մարդը պատասխանատու չէ իր գործոց և կ'արդարանան ամենամեծ եղեռնագործութիւններն ալ : Դժբախտաբար լուսաւորեալ դարուս մութ սիադէմներէն մէկն է նիւթապաշտից այս զրութիւնը որ ազատութեան անուամբ ազատութիւնը կը քանդէ : Անիկայ Ստոյիկեաններու երազատեսութիւնը ու ցնորքը չունի , որ աստղերու աղեցութեանց կը վերագրէին մարդկային գործքերը . չունի Կալվինականներու և Յանսենեաններու ամբարշտութիւնը , որ Աստուծոյ վրայ թափէ մեր ամէն գործոց պատասխանատուութիւնը . սակայն անոնցմէ աւելի ստորնացուցիչ է . վասն զի զմեղ մեքենայ մը կ'ընէ՝ անպատճանատու , անզիտակից , կ'անպատուէ մեր ամենէն աչքառու արժանապատուութիւնը , ազատութիւնը . եւ «հեռացուցէ՛՛ ազատութիւնը , ամբողջ մարդկային կեանքը սակն ու վրայ պիտի ըլլայ . ընկերութեան մէջ այլ եւս ո՛ եւ է կարգի կանոնի հետք չի մնար : Եթէ մարդիկ ազատ չեն բարի կամ չար գործերնուն մէջ , բարին այլ եւս բարի չէ եւ ո՛չ չար՝ չար : Եթէ անխուսափելի , անեսանելի հարկ մը կը սիադէ զմեզ ուղելու ինչ որ կ'ուզենք , մեր կամքն այն ատեն պատասխանատու չէ իր կամեցողութեան , նիւթ մեքենայի մը պէս որ պատասխանատու չէ շարժումին , զոր անխուսափելուն եւ աներեւութաբար կը սամայ... , վերցուցէ՛՛ ազատութիւնը , երկրիս վրայ ո՛չ մեղք , ո՛չ առաքինութիւն , ո՛չ արժանիք չի մնար , վարձարութիւնները ծաղրական են , պատիմներն անիրաւ ու ատելիս (Fénelon, Lettres sur différents sujets de Métaphysique et de religion- lettre II c. III) :

Անուղղակի կերպով ես ձեզ մասնանիշ ըրի ազատութեան թշնամիները , որոնց գէմ կոռւած է Աս-

տուծոյ ճշմարիտ Եկեղեցին . այն Եկեղեցին որ ամենէն աւելի սմբատանուած է իրը թշնամի ազատութեան . պատմութիւնը կեցած է հնո՞ւ , և , եթէ հարկ ըլլայ այս նիւթին վրայ կը խօսինք ուրիշ առթիւ : «Ազատութեան այս վարդապետութիւնը ինչպէս մարդկային հոգույ աննիւրականութեան եւ անմահութեան նշմարտութիւնը , ո՛չ ո՛վ այնքան բարձրածայի եւ աւելի յարատեւութեամբ հասաւած է , որքան Կարողիկէ Եկեղեցին , որ ամեն ժամանակ զայն սորվեցուցած ու պատասխանած է իրեւ իւր հաւատալիս մեկ յօդուածը : Մանաւանդ հերետիկոսներու եւ նորելուկ գաղափարներու զատագովաց դէմ Եկեղեցին ինքն է որ իւր պատասխանութեան տակ առած է զազատութիւնը , եւ մարդու այս մէծ զանձը աւերակաց տակէն փրկած է : Այս մասին պատմութեան յիշատակարանները կեցած են վկայ այն արիութեան , որով նա (Եկեղեցին) Մանիքեցոց եւ ուրիշներու հակառակ նրգերն ընկնած յաղբահարած է , եւ յետին ժամանակաց մէջ Տրիտենդեան Ժողովոյ ատեն եւ յետոյ Յանսենիոսի հետեւողաց դէմ նա մարդու պատասխան համար պատերազմած է շրովով երբէք որ ո՛չ մի ժամանակ էւ ո՛չ մի տեղ նակատարականաց աղանդը ուժի վրայ մնայ (Աւոն ԺՊ . Libertas praestantissimum) : Դիտեցէ՛ք , թէ ինչպէս իմաստուն Քահանայապետը ազատութեան վարդապետութեան կը զուգէ կը միացնէ հոգւոյ աննիւթականութեան և անմահութեան մէծ վարդապետութիւնները . վասն զի առանց ասոնց կարելի չէ փրկել , կանգնել և բացատրել իսկ ազատութիւնը : «Զգայական կարութիւնը չի կրնար զանձագան իրեւ համեմատութեան դնել , ինչպէս կրնայ բանականութիւնը , այլ պարզապէս իր մը միայն կ'ըմբռնէ եւ ասոր համար այդ մեկ առարկային կապուած մնալով՝ որու կերպով կը շարժէ զգայական ախորժակը

(բնագդումը). իսկ բանականութիւնը շատ առարկաներ մեկմեկու կը համեմատէ, անոր համար ալ մտաւոր ախորժակը, այսինքն կամքը, կրնայ շատ առարկաներէ շարժիլ եւ մեկ առարկայէ միայն շարժելու հարկին մեջ չի գտնուիր (*Ս. Թովմ. Ա. Խ. 82. յ. 2. առ. 3.*):

Հ
Վ
Չ
Պ
Ծ
Վ
Հ

Ագուինացւոյն տեսք տեսութիւնը մեր խնդրոյն ազամոցին կը մօտեցնէ . բանաւոր, մտային ախորժը, կամքը կրնայ շատ առարկաներէ շարժիլ, որ ըսել է միեւնոյն վախճանին համեմու համար անպատճառ այս կամ այն միջոցին կապուած չէ . ըսել է կրնայ զանազան և բազմաթիւ միջոցներու մէջէն ուղածը ընտրել, որ ըսել է անտարբեր է այս կամ այն միջոցի և շարժառիթի հանգէպ . ազատ է : Անսարքերութիւն այս կամ այն միջոցի հանգէպ, ահա՛ ազատութեան աւելի որոշ գաղափարը . Բայց կրաւորական անտարբերութիւնը չէ ազատութեան ունեցածը, այլ ներգործական, այսինքն այն անտարբերութիւնն, որով կարող է այս կամ այն բանը ընտրել ինքն իր շարժումով . և այսպէս կամքն անտարբեր է մասնակի բարւոյ կամ մասնակի շարի առջև, որ ըսել է կրնայ իր ազատութեամբ այս բարին ընտրել կամ հակառակ չարը գործել, կրնայ առաքինանալ և կրնայ մեղանչել, կրնայ սիրել և կրնայ ատել : Անսարբեր է զանազան գործերու տեսակին առջև, ուստի կը նայ այս ինչ բարին կամ միւս բարին նախընտրել, կը նայ հետեւաբար շըրջագայիլ կամ նստիլ, կրնայ խօսիլ կամ լուել . անտարբեր է նոյն իսկ ուղելու և չուզելու մէջ և այսպէս կրնայ այլ եւ այլ հակասական կամ ներհակ գործերու հետեւիլ : Սակայն ամէն անտարբերութիւն և ամէն տեսակ գործ գործելու կարողութիւնն անպայմանօրէն կարեւոր չէ ազատութեան . կը բաւէ ասոր՝ որ կամքը կարենայ ուղել կամ չուզել . այսինքն արմատական ինքնորոշումն ունենայ իր գործողութեան


և անով ազատ է, եթէ նոյն իսկ չկարենայ չարիք գործել կամ չարագործութիւնը իր բնութեան չպատշաճի : Սնտարբերութիւնն բարւոյ և չարի մէջտեղ՝ խեղճ անկեալ մարդկութեան թշուառութիւններէն մէկն է : Եւ ասոր յայտնի ապացոյցն է հոն որ Աստուած ամենակարող, միահեծան և բացարձակօրէն ինքնիշխան Տէր է և ազատ . սակայն չի պատշաճիր իր բնութեան բարւոյ և չարի մէջ ընտրութիւն ընել, համակ բարութիւն է և չարութիւնն ուրացումն է իւր բնութեան : Ո՞ւսկից առաջ կու գայ մարդկային այս խեղճութիւնը, բացատրենք լէո՞ն ԺԳ . ի խօսքերով . մարդկային իմացականութիւնը և կամքը «բացարձակ կատարելուրիւն չունենալնուն համար՝ կրնայ պատահի յանախ որ միտքը առաջակ կամաց առարկայ մը, որ փոխանակ իրականապէս բարի ըլլալու, բարութեան երեւոյը՝ ըուեր միհայն ունի, եւ այսու հանդեերձ կամքը անոր կը փարի (իրրեւ բարւոյ) : Բայց ինչպէս սխալի կարենալն եւ իրօք սխալիլը բերութիւն մ'է, նոյնպէս սխալ եւ խարենական բարւոյ մը փարին՝ որքան ալ ինքնիշխանութեան ապացոյց մի է, ինչպէս է հիւսնագործիւնը կեանիի, սակայն միհես ազատութեան բերութիւնն է: Նոյնպէս կամքը, որովհետեւ բանականութիւնն կախում ունի, երբ կը բաղձայ ունենալ առարկայ մը, որ ուղիղ բանականութենէ կը խոսրի, կ'ինայ նոյնիետայն արմատական բերութեան մէջ, որ ազատութեան ապականութիւնն եւ զեղծումն է» (Libertas prestantissimum):

Ուրեմն մարդուս ամէն գործ լոկ ազատութեան անուամբ չ'արդարանար, ընդհակառակն ազատութեան վատթարացումն ու զեղծումը կրնայ ըլլալ, ըսել է որ հարկ է որոշել թէ ճշմարիտ ազատութիւնը ի՞նչ բանի մէջ կը կայանայ : Ասիկա լաւ որոշելու համար հարկ գ ազատութեան հետ չչփոթել անոր գործածութիւնը . ա-

զատութիւնը միշտ բարի է, մինչդեռ անոր կործածութիւնը կրնայ չար ըլլալ. Զեռքի շարժումի մէջ ազատ եմ. կրնամ զայն շարժել անկեալ մը վերականգնելու, վիրաւորեալ մը բժշկելու, անանիի մը ողորմութիւն տալու համար. ո՞ն բարերար շարժում, օրհնեալ ըլլայ այդ ձեռքը: Կրնամ սակայն նոյն ձեռքը շարժել ընկեր մը տապալելու համար, վիրաւորելու համար ցմահ եղբայր մը, անմեղ մը, կողոպտելու համար զրայի մը և նոյն իսկ բարեկործ մը. ո՞ն ո անիծեալ ձեռք: Լեզուս կրնամ գործածել ինչպէս որ ուղեմ, ազատ եմ. սակայն գործածութիւն կայ պարսաւերի, գործածութիւն կայ գովելի. անով կ'օրհնեմ երկնքի Տէրը և Հայրը, կ'օրհնեմ ընկերս, կը գովարանեմ առաքինութիւնը, կ'ուսուցանեմ ծշմարտութիւնը. կը պաշտպանեմ անմեղը, կը ջատագովեմ արգուրը. օրհնեալ բերան, երանի այդ շրթանց, բարերար լեզու: Կրնամ սակայն նոյն բերանը, նոյն շրթներն, նոյն լեզուն շարժել հայհայելով Աստուծոյ դէմ, անիծելով ընկերը, պարսաւելով առաքինութիւնը, բարձրացնելով չարութիւնը, սոութիւնը տարածելով, մոլորութիւն սփոելով. անզգամ լեզու, «զարդ անիւրաւուրեան... որ զամենայի մարմինն ապականի», անկարգ լեզու, «ի բունօք մահաբերին (Յակով. Գ.), ի՞նչ կը նշանակէ այս, կը նշանակէ որ ազատութիւնը բարեոյ մէջ է ամենէն աւելի ու կը յայտնուի և անոր ծշմարիտ գործածութիւնը առ բարին է սահմանուած, մինչդեռ առ չարն՝ անոր խոտորումն է. ո՞չ, ո՞չ, «մեղանչելու կարելիուրիւնը ոչ ազատուրին է, ո՞չ ալ ազատուրեան մեկ մասն» (Ս. Անսելմ. Յղ. ինքնիշ. Գլ. 1.): Զգենք որ հրեշտակային վարդապետն ըսածնիս բացատրէ իր ունով. «Անձնիշխանութիւնը առ վախճան մը տանող իրերն ընտրելու մէջ այն դիրքը ունի, զոր ունի միտքը եղբակացութիւններու հանդէպ Արդ յայտնի է որ մտքի

զօրութեան կը պատկանի ծանօթ սկզբունքներու հետեւութեամբ եղբակացութեան մը յանգիլ. բայց եթէ Եղբակացութեան մը դիմէ արհամարհելով սկզբունքներու կարգը, այս՝ անոր պակասութեանէն սուած կու գայ: Հետեւաբար եթէ վախճանի կարգը պահելով անձնիշխանութիւնը կրնայ զանազան միջոցներ ընտրել, այդ՝ ազատութեան կատարելութիւնն է. իսկ եթէ ընտրէ միջոց մը խոտորելով վախճանի կարգէն, ինչպէս է մեղանչելը, ասիկա ազատութեան թերութեան կը վերաբերի: Հետեւաբար մեծագոյն է հրեշտակաց ազատութիւնը, որ չեն կրնար մեղանչել. քան մերինը, որ կը ռնանք մեղանչել (Խ. ԿԲ. 8):— Այս խորհրդածութեամբ պահելով անազարտ ու անկաշկանդ մեր ազատութիւնը մենք կրնանք և պարտաւոր ենք անոր գործածութիւնը կանոնաւորել եւ սանձել իսկ. «Ճե՞ս զի ձիոց սանձա ի բերան դնեմք առ անսալոյ նոցա մեզ, եւ զամենայի մարմինս նոցա նուանեմք» (Յակով. Գ.): Ի հարկին զեղծումի առջեւն առնելու համար, հարկ է սանձել ազատութիւնը, և այս սանձըն է որ անոր լաւ գործածութիւնը կ'երաշխաւաւորէ: Ազատութիւնը գետ մի է, որ գետափի և թումբի սահմաններն ունենալու է որ բարերար ըլլայ. «Վերցուցէ՛ք ամէն սահման և ահա աւերիչ ողողում մը կ'ունենանք. ըրէ՛ք որ առուներու կանոնաւոր եղբերու մէջէն հոսի՝ մեր արտերն ու ածուներն պիտի պարարտացնէ:

Կ'ուղե՛նք որ մեր ազատութիւնն ալ աւերիչ ըլլայ՝ այլ շնչիչ. հարկ է որ յարգենք անոր օրինաւոր սահմանները: Որո՞նք են այդ սահմանները: Առաջին՝ ուրիշ ազատութիւնը. որովհետեւ մարդս բացարձակ ազատութիւն չունի այլ պայմանաւոր, հետեւաբար կարելի չի անհատական ազատութեան սահմանէն դուրս ելել առանց ոտնակոխելու, բանաբարելու ուրիշի պա-



տութիւնը . զեղծումը միշտ բանարարիչ է ինչ անուան տակ կուզէ թո՞ղ ըլլայ . անհատական ազատութիւնները զուգահեռական քալելու են , զեղումը բախում կը բերէ՝ բախումը իրաւունք չի տար երկու կողման և եթէ մին տապալի՝ միւսը կը բանարարէ : Ուրեմն ինչպէս կեանքը՝ նոյնպէս ազատութիւնը իր անհատական շըրջանն ունի , որմէ գուրս խուժելու չէ : Ի՞նչ է առաքիւնութիւնը . այն զապանակն է որ իւրաքանչիւր ազատութիւն ձիգ և գործօն պահելով մէկոեղ անհատական առանցքի շուրջը պիրկ կը պահէ և կ'ապահովէ ամէն մէկուն սահմանն ու շրջանը . Մերձեցուցէ՛ք ըսած առանձին պարագաներու և պիտի տեսնէք պէտքը առաքինաբար ազատ մնալու և ազատ գործելու : Ամրող բարոյագիտութեան հիմն է ըսած , որուն մանրամասնութեանց կարելի չէ իջնել առանց նիւթէ շեղելու : — Գանք երկրորդ սահմանին որ Օրենքն է . սա ընկերական կեանքի մէջ ազատութեան շրջանակը կը գծէ . և ամէն ոք համակերպելու է անոր պահելով հանդերձ ամրող ազատութիւնը . առանց օրէնքի՝ ազատութիւնը ողողիչ գետ մըն է , անզուսպ հրդեն մը , անսաստող փոթորիկ և աւազ որքան աւերիչ : Զեղծումի գէմ սահմանը երբեք բռնաբարում չէ . ընդհակառակն այդ սահմանին գէմ աքացումը՝ ազատութեան վասնգումն է : Պարզ օրինակաւ բացատրեմ ըսած . ի՞նչ կ'ըսէիք այն աշակերտին որ ուզէ զոր օր . թուաբանութիւն սորվիլ՝ սակայն արհամարհէ անոր օրէնքները , կամ ո և է լիզումը ձեռք բերելու աշխատի՝ ոտքի տակ առնելով այն լիզուի քերականութեան օրէնքները , ըսելով թէ ազատ եմ . կրնա՞ք արդարացնել այդ ազատութիւնը . յայտնապէս ո'չ : Առաջ երթանք . ի՞նչ կ'ըսէիք այն անձին որ ընկերութեան մը և նոյն իսկ ամենէն ազատական կուսակցութեան մը ուզէ անդամակցիլ . և եթէ ասոնցմէ

մին ազատ եմ ըսելով թուաբանութեան ու քերականութեան որոշ օրէնքները յեղաշրջէ , և միւսը ընկերութեան կանոնները ոտքի տակ առնու , պիտի ըսէ՞ք թէ ազատութեան իրաւունքով է որ այդ կ'ընէ . ո'չ , այլ մէկը յիմար , միւսը խոսվարար պիտի ըսէք , երկուքն ալ զեղծող ազատութեան : Բարձրացուցէ՛ք տեսութիւննիդ , ընդարձակեցէ ք օրէնքը ասաւուածային ու մարդկային բրաւաց պահանջն չափ և գուք պիտի հասկնաք թէ ազատութրւաք քամի քանի եզրներ յարգելու է օրինաւոր ըլլալու համար : — Կայ երրորդ սահման մըն ալ ազատութեան . հարկը , որուն առջեւնա իր չափաւորութիւնը ճանչնալու է : Երեք տեսակ հարկ կայ . սիխաս զամ բւսաբարումը հարկը , որ արտաքին զօրեղագոյն պատճառէ մը կու գայ : Վախճանական կամ օգիր հարկ , որ գործք մը բնական պահանջն է ու պէտքը յաձախ . զո՞ր . օր . զբելու համար հարկ է գրիչ գործածուլ , զարակու համար զասակ , ծովու վրայէն ճամբարգալու համար նաւ , ցածաքը վրայ համակերպելու է օրերով զարքը մը մէջ օրօրութիւն (մեր երկրն մէջ) , Յնակաս զամ բայցարապ հարկ , որ բնութեան օրինաց անյալիութեան վրայ շրմեռած է : Առաջին հարկը՝ ազատութեան գէմ և վրնայ ապօրինի ըլլալ՝ սիէ սարպում գործողը արդարացուցիչ ո և է տիտղոս մը չունենայ . մարդ մը բաստարգել արդարութեան պաշտօնէի մը համար օրդաւոր է . բայ ասրատի մը համար ազօրինը , Երւա սրբու հարգերը ազատութեան արգելք չեն , ընդհակառակն անոր գործադրութրւանը կը գիւրացնեն : Եւ առանձին կերպու սրբորդ հարկին վրայ խօսելով , որուն առջեւ կը գտնուք մարդու , պէտք է ճանչնալ թէ կամքը բարւոյ և մրտքը ճշմարտի հարկին մէջ կը գրտնուի այնպէս որ կամքը և միտքը իրենց բնութիւնը և վախճանը ուրանալու են մերժելու համար այդ եղները :

Եւ այս այնչափ յայտնի է որ չարիք գործողն իսկ գործին բարի անունը կու տայ . սուս խօսողն ալ սուտը ճշմարտութեան անուամբ քալեցնել կ'ուզէ : Մամակի բարւոյն և մամակի ճշմարտութեանց մէջ աղատութիւնը կրնայ մոլորի կամ զեղծանիլ , բայց ոչ ընդհանուր , վերացական բարւոյ և ճշմարտի մէջ : Անոր համար կամքի ի չարն , մտքի ի սուտն չարժումը՝ զեղծում է աղատութեան և պատասխանատու կ'ընէ գործողը :

Սաոր համար չ'արդարանար Լայսնիցի նմանութիւնը , որով կամքը կը համեմատէ նժարի , որ այն կողմը կը կրի ուր աւելի ծանրութիւն կայ . կրքերը իրաւ է կամքի վրայ կը ծանրանան , բայց կամքը անբան , անդիտակ , բութ ու թանձր նժար մը չէ . նա աղատ է , ինքնորոշում , ինքնազիտակցութիւն ունի , եթէ ուզէ՝ կը ռայ դիմադրել կրից ծանրութեան . ո'չ , մարդս ֆիզիքական մեքենայ մը չէ , այլ բանաւոր է և իր շարժումն տէր . հետեւաբար իր ուզելովն է որ կրնայ տեղի տալ կրից կամ անոնց յաղթահարել : — Չ'արդարանար դարձեալ Քանդի սկզբունքը . որ զկամքը բնական պատճառներու կարգը դնելով , անկից առաջ եկած ամէն արդիւնք հարկաւոր կը նկատէ իրեւ թէ կամքը ստիպուած ըլլայ գործածը անպատճառ գործելու : Կամքը պատճառ է այս' իր գործողութեանց , բայց աղատ պատճառ որ կրնայ միոյն տեղ միւս գործողութիւնը արտադրել . կամքը գիտէ ըրածը , որոշած է կանխաւ վախճանը և առ այն ուզզած է իր ընթացքը . ուստի ստիպման տակ չէ իր գործին մէջ և կը միայ մըշտ պատասխանատու ըրածին : Յիշեցէ՛ք քիչ վեր բացարածնիս աղատութեան մասին և գուք ձեղէն պիտի տեսնէք այս երկու փիլիսոփայից իմաստակութիւնը . երկուքն ալ կրքերու օրէնքի մը անխուսափելիօրէն գերի կ'ուզեն նկատել մարդկային կամքը . մե՛զք մարդկային արժանապատութեան :

Սնոնց ըսածէն տարբեր չէր Գաղղիոյ մեծ յեղափոխութեան շահատակներուն ըրածը , որ աղատութեան կառքին առջեւ բազմերամ աղաւնիներ թռուցին վզերնէն կախած այս խօսքը . «Այսպէս կ'ուզենիք ազատ ըլլալ» . անբաններու պէս որ ըրածնին չն գիտեր , որ տէր չն իրեւոյ գործողութեան , որ նիւթական բնազգումի հարկին տակ ճնշուած՝ զարգացումի սահմանուած չեն : Ո'չ , ո'չ , մենք սննդան չենք այլ բանաւոր և չենք ուզեր անրանորէն բնազգումի անզիտակցութեամբ մղութիւն , այլ միալ և գործել մարդկօրէն աղատ և աղատօրէն մարդ : Հետեւաբար կ'ուզենք տէր միալ այն աղատութեան որ մարդկային կամքի ցոլացումն է , այն գերազանցութեան , որով Ստեղծողը զայն անամսական դասակարգէ վեր դրաւ ամէն ստորին արարածոց վրայ տէր . իշխան և թագւոր , «Արացուք մարդ ըս պատկերի մերում եւ ըս նմանութեան եւ իշխեսցեն ձկանց ծովու եւ բռչոց երկնից եւ անասոց եւ ամենայն երկրի եւ ամենալն սողնոց , որ սողին ի վերայ երկրի» . նշանակելով նաև այլաբանորէն այն ախրութեան , զոր մարդ կը ստանար կրքերու վրայ որոնք գետնաքարշ կը ստորնացնեն զմարդ մինչեւ յապականութիւն և զեղծում : Աղատութիւն չէ կրքի ծառայութիւնը , այլ տպեղ ու ստորնացուցիչ գերութիւն , որով միշտ իրաւ է քրիստոնէական սկզբունքը թէ ինչ բանով որ մէկը մնանչէ անոր գերին կ'ըլլայ (Պետ . Թղթ . Կաթ .) : Զենք ուզեր երբեք կուտերի հետ կարծել որ առաջին օմեղքէն ետքը ինքնիշխանութիւնը լոկ անուանական ըլլայ և թէ իր կարողութեան մէջ եղածը գործած ատեն կը մնանչէ մահացու կերպով¹ : Ո'չ , անարգանք է այս մարդկային արժանապատ-

¹ 36. Կափադ . Լուսերի դատապարտեալ Լէտն Փ.է «Exsurge Domine կոնդակաւ 46 Մայիս 1520

ուռութեան և ինքնազիտակցութեան . առաջին մեղքէն զերծ ալ մարդը աղաս է և եթէ ուզէ կրնայ սանսամը զրքերը ու անոնց իշխել և կրքերու այս սանձահարութեան մէջ է որ ազատութիւնն ա'լ աւելի կը ցայտի . ըստհակառակն կ'ուրանայ կամ գէթ կ'անտեսէ ու զը սախտ իր ազատութիւնը այն մարդը որ կրքի կը ծառայէ . Ազատ է այն որ չի տասիր զրկանքի մը , նաւսասառքը մը իսկ և ձեռք կը գարնէ վրէժիսորութեաս զամ քիսալմնզիր գաւաճանութեանց . ազատ է այս որ շածոցը գետսաքարը յդփութեանց մէջ կը սուզոսկի . ազատ է այն որ հարստութեանց բնուան տակ կը առաջ . ազատ է այն որ վայրկնական փառքի ետաւ , ու շաւայ . ոչ , ազատ չեն ասոնք . այլ անոնցմէ ու որ հապտու նուաքելոյն ըստածին համաձայն իրենք վրասք արդարացնելու համար կը ջանան պիրեւ պատրակ շարաւքեաս ուսել զազատութիւնն (Ա . Պետ . Ա . 10) : Ազատութիւն չէ անպատճառ իր ուզածն ու խորհութեալ քալիցնել , առաջինը կամապաշտութիւն , երկրորդը պսկազմութիւն կ'անուանենք : Ազատութիւն չէ ձևաւշասութեսէ զար գործքի մը մէջ նետուիլ . այս՝ յաւակնութիւն , յանդգնութիւն կ'ըսուի , որով վարուողները «արհամարհով Տերութեանն , ժայրին , յանդրգուսէ չզանվիտն զփառս հայինյել» (Ա . Պետ . Բ . 10) : Նզատութիւն չէ ինքնիրեն հաւանիլ և միայն իր եսը պաշտուիլ , այս՝ որքաս ալ ինքնազիտակցութիւն ըսուի , ինքնարաճութիւն , անձնապաշտութիւն է : Ազատութիւն չէ անպատկառ ըլլալ ամէնուն առջեւ , մնձ չճանշնալ բնաւ , մրայն զինքը վեր դնել . այս՝ հպարտութիւն , զոռոզութիւն և անսասառութիւն կ'ըսուի : Ազատութիւն չէ ամօթիւ պատույ քողը պատոել , անսուակութիւն է , որով պիրեւ զանխօս անսառն ըստ բնածին բարուցն յեղծումն եւ յապականութիւն որոց չենն զիտակ նայինյեն

յապականութեան իւրեանց» (Բ . Պետ . Բ . 12) : Այս կրքերու դերութիւն է , ապականութեան ծառայի են այս տեսակ ազատները , որ գործքով կ'ուրանան՝ բերնով խոստացած ազատութիւննին «Մեծաբանս սնուեաց բարբառեալ» (Անդ) :

Ազատութիւն է ընդհակառակն իր եսը ձեռք առանուլ և կրից փոթորկին դիմաց զայն կշռել . զեկավարել կենաց յոյզերու ծովուն մէջ և առնարար մեր պահել տղատութիւնը ամէն կրից հոսութէ : Ով Կեսար , կ'ըսէր կիկերոն , զուն աւելի մնձ յաղթանակ մը ձեռք բերիր անձդ յաղթահարելով , բարկութիւնդ զսպելով , վրէժինդրութիւնդ սանձելով , նւաճեալ թշնամւոյն ներելով . քան եթէ հազարաւոր բանակներ տապալէիր . վասն զի ասոր մէջ բախտը , զինու մթերքը , տեղւոյ յարմարութիւնը , զօրաց գործակցութիւնը իրենց մասը կ'ունինան . բայց անձիգ նուաճումին մէջ միայն զուն ես որ տմենամնձ ոսոին մը կր յաղթահարես , անձիգ , եսիդ , ինքնիշխան տէր կ'րլաս և տառի Աստուծոյ ամենանման կ'րլաս : Հեթանոս մըն է խօսողը , որ բնական լուսով կ'ընդհամարէ մարդուն մէջ Աստուծոյ նմանութիւնը , Անոր ինքնիշխանութեան հաղորդակցութիւնը անձին աիրողութեան մէջ : Ուրեմն , ով ազատասէրներ , պիտի հրաւերէի զծեղ հոս ձեր անձին վրայ ցուցնելու քարոզած ազատութիւննիդ՝ անշահանդրութեամբ հանրային բարւոյ եւ բարեկարգութեանց մէջ , վեհանձնութեամբ զրկանքի ու նախատանաց դէմ , անսիսակալ վեհանձնութեամբ թշնամեաց հանդէպ , առնական ժուժկալութեամբ շուայտութեանց ու զգայական հեշտութեանց դէմ : Անձնիշխան էք , տէր եղէ՛ք ձեր անձին , վեր՝ զծուծ պահանջներէ , շահագէտ քսութիւններէ , թուլահոգի ցանկութիւններէ , ազատ՝ կրքի ստիպումէն , բռնաբարիչ հարկէն :

Չեմ ուզեր կանխել ուրիշ բանախօսութեան մը նիւթը աւելի երկարելով . հարկ է վերջ տամ այս անգամ : Խնայեցէ՛ք , կ'ըսէր Դաւիթ որդեգործ ողոքանօք , խնայեցէ՛ք Արփառղոմին , որ ապատամբած էր հօրը դէմ և անոր գահը կ'ուզեր յափշտակել դաւաճան պատերազմով : Դիւցազն հայր , որ իրաւանց արդար պաշտպանութեանը մէջ չափաւորութիւնը չի մոռնար : Այլ աւազ , քիչ վերջը կը հասնի Յովաթան հաւատարիմ զօրապեար , աւետիս մը մալու շտապով . Արփառղոմ նետի մը հարուածով սպանուած էր՝ երբ թաւ անտառէ մը անցնելով իր պաշտոն , խնամած երկայն մազերովն ծառէ մը կախուած էր . նետ մըն ալ հօրը կ'ըլլաց այս գոյժը և կարեվէր կ'ողբայ իր զաւակը . «Արփառղոմ որդեա՛կ իմ , որդեա՛կ իմ Արփառղոմ» : Կեցէ՛ք այս սպատկերին առջեւ . հայր մը որ ՛ողբայ իր զաւակը մազերէն կախուած ու սպանուած . չէ՞ք աեսներ չար ազատութեան զոհը : Մազը որ իր ճամառկ ցրուածութեամբ ամէն մացառի հետ կնճոնելու չափ թոյլ և արձակ ձըդուած է , թոյլ , մեղկ , կնոջական ազատութիւնն է որ ամէն կրքի հետ կը հանգուցուի և քանի՛ հայրեր , աւազ , կ'ողբան իրենց զաւակները , զոհ իրենց ազատականութեան , ազատութեան զեղծումի : Հայրե՛ր , զզուշացէ՛ք ձեր զաւակաց ընթացքին . որդի՛ք , պատկա՛ռ եղէք աղատութեան սահմաններուն և պատուած պիտի ըլլաք զաղատութիւնը և պիտի փրկէք դայն առաքինաբար :

ՃՇՄԱՐՏՈՒԹ ԻՆՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԵՊ

Բ

Ամէն բան ազատ մակղիրով պսակելու մարմաջը՝ օրուան մեծ շարժումն եղաւ և է տակաւին՝ որքան ալ անեղ անցուգարձերու անստուգութիւնը թմրեցուցած ըլլայ զայն առժամնաբար : — Ազատ միտք , ազատ տպագրութիւն , ազատ գարոց . ազատ խիղճ , ազատ սէր , ազատ կրօնք : — Ո՞ւր կը տանի այս : — Մարդն իր ազատութեան մակոյիին վրայ նստած կը յառաջանայ աշխարհիս ծովուն վրայէն , ուր կրծերու հովերն փոթորիկ կը սպառնան շրջելու մակոյին , ծովամոյն կորսնցներու զայն և անոր ապաւինողներն , եթէ առջեւն չառնուի : Ասոր համար հարկաւոր է դեկ , հարկաւոր է հակակեռող կերպնաձիկ ծանրութիւն , մին խելք՝ միւսն կամքը կառավարելու համար ամուր բանելով ամէն կրից փոթորիկի դէմ : — Ո՞րն է զեկը , ո՞րն է հակակշիոր . զեկն է հօմարտիւնն որ մարդուս խելք՝ կ'ուզզէ և խելք կ'ըսուի զրաբարի մէջ նաւակին այն մասը ուր զեկն է զետեղուած . հակակիուն է բարութիւն որ սրտին կը յատկացուի և սիրու մարդուս կերպնան է՝ նշանաբան կամքին : Ճշմարտութեամբ եւ բարութեամբ ազատութեան նաւակը ուզիկ կը քալէ և հաւասարակշառութիւնը կը պահէ . կը քալէ ապահովաբար ու կը հասնի զարգացումի նաւահանգիստը : — Եւ այսպէս զրէք ազատ մակղիրին քով նեմարիս կտմ բարի վերայիրներն ալ , կամ երկուքը մէկտեղ , և դուք ապահոված էք ամէն բան , ազատութիւնն ալ , ապատութեան սահմաններն ալ : Ազատ միտք կամ զաղափար կ'ըսուի . զրէ՛ք քավը նշանարիս մակղիրն . և ո՞հ ճշմարիս զաղափարի բնական իրաւունքն է ազա-

տութիւնը . ազատ սպագրութիւն կ'ուղու՞ի , դրէ՛ք քովն բարի մակղիրն և ճշմարտութեան . ու բարութեան ամենամեծ գործիչն կ'ըլլայ տպագրութիւնը . ազատ դպրոց կ'ուղէ՞ք , դրոշմեցէ՛ք զայն նումարիս և բարի անուամբ եւ ահա ճշմարտութեամբ ու բարութեամբ ուսուցման և դաստիարակութեան շաւղին մէջ ապահոված կ'ըլլաք մարդկային զարգացումի խանձարուրը : Ազատ խիղն կը պահանջէ՞ք , ըրէք որ նա բարի ալ ըլլայ և դուք արդարութեան և իրաւունքի գատը ապահոված կ'ըլլաք : Ազատ սէ՞ր ալ կ'ուղէ՞ք վայելել՝ սրբացուցէք զայն բարութեամբ և դուք ընկերութեան հիմն՝ ընտանիքը գորովանքի , հաւատարմութեան ու վստահութեան նույիրատուն մը կ'ընէք : Վերջապէս կրօնին ալ կ'ուղէ՞ք որ ազատ ըլլայ . թո՞ղ նումարիս ըլլայ և դուք յանուն ազատութեան կրօնքի առաքեալներ կ'ըլլաք : — Ահա մէկ հատիկ միջոցը մարդն խաղալիկ չընելու յախուռն ազատութեան մը անխելք ու անկշիռ մակոյիքն՝ կրից և չար ձգտումներու փոթորկին դիմաց : Մարդուն ամէն շարժումներն երբ մարդկային են՝ մտքէ ու կամքէ կախում ունին , և երբ միտքն ճշմարտութեան դեկոլ և կամքը բարութեան կշիռով կառավարուած են , այն շարժումներն մարդկային են և միանդամայն ուղիղ ու արդար , որ ըսկէ մարդավայել : — Ուսումնասիրենք այս անդամ նումարութեան դեկը , պահելով ուրիշ անդամու բարութեան կշիռը , և տեսնենք թէ ինչպէս ճշմարտութեամբ ազատութիւնը ապահով և վստահելի կ'ըլլայ , իսկ ազատութեամբ ճշմարտութիւնը զարգացումի միակ գործիչն է :

Երբ է որ ճշմարտութիւնն ազատութեան կաշկանդումն կրնայ նկատուիլ . երբ չէ հասկցուած հիմովին թէ ի՞նչ է ճշմարտութիւն և թէ նա ազատութեան հարկաւոր , անպայման սահմաններէն մէկն է : — Ճշմարտութիւնն երբ իրօք ճշմարտութիւն է՝ հարկ մի է բնական .

և ո'չ կաշկանդում , սահման մի է եւ ո'չ բանտ : Յիշեցէ՛ք անցեալ անգամուսն ըսածս . ազատութիւնն գետ մի է , որ գետափ ունենալու է երկու կողմէն՝ չյորդելու համար . այդ ափերն են նումարութիւն մէկ կողմէն , բարութիւն միւս կողմէն . երբ ասոնց մէջէն և ուղղութեամբը քալէ գետն՝ չի կրնար վտանգաւոր ըլլալ , այլ բարերար : — Ի՞նչ է ուրեմն ճշմարտութիւնը , հարցում մը , որուն մարդկութիւնը ինքիրմէն չէ կրցած լիովին պատասխանել՝ մինչեւ որ չեկաւ Այս , որ կրցաւ ըսկէ թէ ես եմ ճանապարհ և ճշմարտութիւն եւ կեանք , որուն մարդ չպիտի կարենայ պատասխանել Անկից հեռանալով : — Նախապաշարեալի խօսք չէ ըսածս . մարդկային մտքի պատմութիւնը մէջտեղ կեցած է . քննեցէ՛ք զանիկայ եւ տեսէ՛ք թէ խեղճ մարդկային միտքը այս հարցման առջեւ ո՞ր ուստիճանի իրարանցումի մէջ գտնուեր է : Անհնարին է բոլոր պարտմրութիւններն մի առ մի քննել , մէկ երկու գլխաւոր բաժանում կ'ամփոփէ ամբողջը : — Մէկ գորոյց զգայարանց մէջ փակեց ճշմարտութիւնը (Դեմոկրիտէն) . ուրիշ մը զաղափարաց մէջ (Պղասոն) , ուրիշ մը երկուքին մէջ (Արփաստաէլ) : — Առաջինը միտքը կապահց , զգայարանք մի դարձուց զայն , անոր սլացքը բեռնաւորեց և միտքն ինկաւ վար գետնագարչ . բնագդումէ տարբերութիւն չունէր : Ի՞նչ եղաւ հետեւանքը . անել փակողիներու , մութ անցքերու մէջ ինկածի պէս պոտաց յուսահատ միտքը . «Զգայարանց համբաներն նեղ են , անցք չկայ նումարութեան հասնելու համար» (Եմրիանովէն) : Ուրիշ մը , «խորունկ ջրհորի մը մէջ է բաղուած , ըսաւ , նումարութիւնը , հետեւաբար մարգուս դիւրամաշչելի չէ . ուստի՝ միաբերան ալղազակեց այս դպրոցը՝ չկայ մարդ մը որ զիտուն կամ իմաստուն կարենալ բառի , — Դադափարաց մէջ փակելով ուղեց սլացք մը տալ ճշմարտութեան՝ երկրորդ զպրոցը .

բայց այնքան օդային ըրաւ որ նա հոսրցաւ, թռւցաւ, եթերացաւ և ցրուեցաւ ու չի բռնուեցաւ և միտքն ապուշ ապուշ սկսաւ նայիլ Սկեպտիկութեան մէջ և ըսել թէ ճշմարտութիւն չկայ. այն մժի հուն է, մուք է շորս կողմերնիս (Անաքսաքորաս): — Երրորդ Դպրոցը կրնար ազատել միտքը իր նաւարեկութենէն՝ բայց ան ալ մաքին շատ տալով երբեմն և երբեմն առարկային, մէկ ծայրայեղութենէ միւս ծայրայեղութեան մղեց, աշ ու ձախ զարկաւ միտքը՝ զայն խորտակելու վատնգով և լուս ասոնցմէ մէկը (Թէոփրաստէս), ճշմարտութիւնը այս երկրի վրայ բուսնելիք տունկ չէ. և Առկրաս. ինչ որ մեզմէ վեր է, մեզի համար չէ: Ի՞նչ պատճառաւ մեզ համար չէ. Քրիստոսի գալստենէն առաջ ուրիշ ազգ մ'ալ կար, ուրիշներու նման մարդկիներէ կաղմուած, և սա վստահարար կ'ըսէք թէ ճշմարտութիւնն ունի: Հրէից ազգն էր այն. նա միացած էր Աստուծոյ և անոր առաջնորդութեամբ կը յառաջանար գէպ ՚ի Քրիստոս: Անա այս ազգին իմաստունն պատճառը կու տայ թէ ինչո՞ւ ճշշմարտութիւնն միւս ազգաց անմատչելի էր. «Միամիտ սրով վիճուեցէ՛ զանիկայ, վասնի անոնի կրնան գտնել որ զայն չեն փորձեր եւ կը յայտնուի անոնց որ չեն թերահաւատիր վասն զի մոլար խորհուրդներն Ասումնէ կը բաժնեն»:

Ի՞նչ ըրաւ վերջին զարերու փիլիսոփայութիւնը երբ ուզեց ինքնավար, ինքնիշխան ըլլալ: — Նորովեց նոյն և կատարելապէս նոյն ելեւէջերն, մտքի միեւնոյն պարբերութիւններն: — Եթեթապաշտն ցամքեցուց միտքը և զարգացնելով հանդերձ նիւթական արհեստներն և դրական գիտութիւններն՝ փակեց միտքը անձուկ, նեղ ծակի մը մէջ, ուր խզզուելու աստիճանի հասաւ եւ աշղաղեց Խուֆրոյեի հետ. «Փիլիսոփայութիւնը, որ ըսել է մարդկային բանականութիւնը շատ համար թէ ինքն ստելու համար ստեղծուած է, ստութեամի գործեւ-

ուր հեղձամուղձ ըլլալու վտանգի մեջ է»: — Ասոր օգոստուսին համսիլ ուզեց բանապաշտը. բայց անոր ինքնապաշտութիւնը ցնորք մը նկատեց զնամարտութիւնը, մժի բանասեղծութիւնը ըրաւ զի՞լիսոփայութիւնը և ըստ Վոլգէսի օրուան մօսան, որ շարունակ կը փոխուի: Ի՞նչ եղաւ ասոր հետեւ անքն. ահաւասիկ ի՞նչ կ'ըսէ իրենցմէ մէկը. «Հին փիլիսոփայութեան պատմութեան մեջ ուրիշ լաւագոյն բանի մը չենի հանդիպիր, բայց երեւ խեղարիւր կարծեաց, խելացնորմանց, հակասութեանց, սխալներու, ծաղրելի զաղափարներու Լաբիւրինոսի մը, որ պտուղ է յոդդողդուն եւ մոլեզին դատողութեան եւ ասոր համար շատ ծանր յոդնուրենեն ետք միայն կարելի է մի բանի հազուադեալ ճշմարտութիւն գտնել ինն» (Thommase Reid):

Դժրափառապար չի մեաց այս՝ տեսականին մէջ և ահաւասիկ ճշմարտութիւնը վտարուեցաւ աշխարհէ. անիկայ՝ կարծիք է, ըսուեցաւ . . . բացարձակ ճշմարտութիւն չկայ ոչխարիչ վրայ, ուրեմն ազատ հնաք ուզածնիս բուկու, ուզածնիս մտածելու, ուզածնիս զրելու: — Մանաւանդ ուրաւ ըսելն հաւասարապէս կարեւոր է ըստ Լուտերի՝ ինչպէս ճշմարփար (Հմտ. Denifle Լուտեր և յուտերականութիւն էջ. 138 Բառալ. թարգ.) և հրաման տուառ ստելու Վոլգէս, ուզածն քաղեցնելու համար: — Ասուած մարդուս բառ, խօս տուած է բանելիքը, միտքը ծածկելու համար (Talleyrand) — և առաջ երթալով՝ ստելու արհեստը իմաստութիւն կոչուեցաւ. «Միտքն կեղծել իմաստութեան բովանդակութիւնն է, այն խիս մացան է որ մեծ մարդկանց դիմաւորութիւններն կը ծածկէ, տեսակ մը մայիսի ամօրդածութիւն է որ մեզ սիօվել կուտայ մտածմանց մերկութիւնը (Bacon): Ի՞նչ ճամարդկութիւն այսափ յոդնելու էր գտնելու համար թէ ինքն ստելու համար ստեղծուած է, ստութեամի գործեւ-

լուէ, ստութեամբ ապրելու . վերջը . յուսահատ մեռնելու համար :

Այս անկումի վիճակը կը բացարուի և չօշափելի կ'ըլլայ երկու պատկերով, որոնց մէկը հեթանոսէ մը, միւսը՝ Ս. Գիրքէն բազուած է : — Օրին մէկը սուտը չկարենալով ճշմարտութեան հետ կենակցիլ՝ մտածեց զայն տարագրել . ուստի ներկայացաւ անոր ու ըստ . — Բո՛յր իմ, դան այնչափ բարի ես, և զգուշաւոր չարագործ մարդկիներէ . որ սիրառ կը կոկծայ վրադ, այնքան մնձ կ'ըլլայ քու վիշտդ անոնց գոմաց, իրաւ չե՞ : Ուրեմն վերջ տուր ցաւոցդ . ծոծէկ երեսդ քօղով մը չտեսնուելու համար» : — Բսաւ և մէկդէ կեցաւ նայելու : — Խորագէտ անցորդներ տեսան սուտին դէմքին խարէական գծերը և Բատմիչ ըսին անոր : — Բայց ճշմարտութիւնը չսնդրադարձաւ և քօղարկեց դէմքը : — Այս ըլլալէն վերջը սուտը տեսաւ որ քօղի տակէն ալ ճշմարտութիւնը կը տեսնուէր իր ցոլքերով . հետեւաբար սրատես մարդկի կը հետեւին անոր . այն ատեն կրկին անոր մօտեցաւ սուտը և ըստ . «Բո՛յր իմ, հետո եկո՛ւր, տեղ մի ունիմ, որ քեզ արժանի է, պալատ մըն է, արքունիք մը, ուր քաղցրութիւնէ, մաքուր սէրէ և զուարձալի տեսակցութիւններէ զատ ուրիշ բան չպիտի ունենաս» : — Միամիտը գնաց սուտի ետեւէն, որ քարայրի մը խորը հասնելուն պէս զանի հոն վակեց՝ կղպելով վրան դուռը : — Ասկէ վերջ բոլոր երկիրը իրեն հպատակ ըրաւ շատ անգամ ճշմարտին ձեւն առնելով : — Ժամանակը, որ միոյն և միւսին հայրն էր, տեսնելով որ ճշմարտութիւնը չէր երեւեր, արտընջալով . կոծելով ճերմակ մաղերը ձեռացը մէջ առած, սկսաւ վայել ու լալ . յետոյ մունետիկ մը հանից մէջտեղ՝ մնձ պարզեւ մը խոստանալով անոր որ պիտի գտնէր ճշմարտութիւնը . և հարկ եղաւ որ ինքն ալ չորս զին պատէր, խուզարկէր,

կոնելու համար կորուսեալ զաւակը . Խեղճ ծերունին, պարագ տեղ կը յոգնի, չի կրնար գտնել : — Ահա այս առակով կուկիանոս յոյն փիլիսոփայն նկարագրեց հեթանոս աշխարհի վիճակը ճշմարտութեան հանդէպ և որքան ճշգրիտ են անոր գծերը : Զէ՞ք տեսներ հոն ճշմարտութեան և սուտի երկուորեակներու անուանց ներքեւ մարդկային ազգի երկու զասակարգի բաժանումը՝ յորդիս Աստուծոյ եւ յորդիս մարդկան նախածնողաց անկումէն վերջ . չէ՞ք տեսներ հոն թէ ինչպէս ճշմարտութեան գէմ սուտի զաւածանութիւնը կ'ակնարկէ այն եղբայրասպան նեսպին, զօր գաւեց Կայէն, որդւոց մարդկան նախահայրը, Աբէլի, որդւոց Աստուծոյ նախահօր գէմ, ուսկից սկսաւ Սրդարոյն և Սնօրինի պայքարը, որոն սպառումն եղաւ Գողգոթայի եղեն : «Կ'ըսէ Կայէն իւր եղբօրը, միամիտ Սրելին, եկո՛ւ, դաշըլ պտոյի երանի. եւ դաշըլ հասնելիուն պէս կը յարձակի ելլօրը վրայ եւ կը սպանէ զայն» : Սրելին արիւն բարձրագոշ կը խօսի առ Աստուծա . Սէթ կը յաջորդէ անոր՝ արդարոց սերունդը շարունակելու համար : Այլ աւա՛ղ որդիք Աստուծոյ ալ կը խասնակին որդւոց մարդկան, ուսկից ծնաւ ամէն բարյական անկարգութիւն «վասն լինելոյ դոցա մարմին» . մատոր անկարգութիւն «ամենայն ո՛վ խորհեր ի սրի խնամով ի չարիս» (Ծն . Զ) . կրօնական անկարգութիւն «զի բնդունայն էին ամենայն մարդիկ բնութեամբ յորս եր ասուածանգիտութիւն . եւ յերեւելի բարութեանցն ո՛չ կարացին գիտել որ երն, եւ ո՛չ ի զործս հայեցեալ ծանեան զեարտարապետն . այլ կամ զիուր կամ զիողմ, կամ զօդ երազ, կամ զասեղաց որջանս, կամ զօրոց բոնութիւնս, կամ զյուսաւորս երկնաւորս՝ զարբանեակս աշխարհի ասուածս համարեցան (Իմաստ . Գ. 1—2) : Հեթանոս մարդկութեան վիճակն է այս, անկումի վիճակ՝ կոսապաշտութեան պիղծ ու գարշելի զա-

բերուն, որ առեն յուսահատ ժամանակը պարապ տեղ մունեսիկ հանեց իր փիլիսոփաները վիտուելու և զանելու համար կարուսեալ ծշմարտութիւնը . անոնք, տեսանք արդէն, կամ վհատեցան իրենց խուզարկութեան մէջ կու՛ սուտէն կաշառուտծ կամ խարուած ա՛լ աւելի ծածկեցին զցշմարտութիւնն և անոր ճամբաներն :

Սուտի ծշմարտութեան գէմ եղեռական պայքարն ամփոփուած է Ա. Գրոց անցուգարձերու մէջ, որոնք Մեսիայի. աստուածային Մեծ Արդարոյն կալուստը կը պատրաստէին Արդարներու յաջորդութեամբ. որոնք նոյն մարդարէական անցուգարձերու հերոսներն էին : Իմաստունը մէկ նայուածքով տեսած էր աստուածաշունչ Տառմին մէջ Ամսարշտի Արդարոյն գէմ ունեցած այս հակառակամարտութիւնը (Antagonisme) և զայն պատմելով սուտի ծշմարտութեան գէմ հեթանոս զարերու դաւաճանութիւն կը պատկերացնէ, ակնարկելով միանգամայն մարդարէաբար Անոր, որուն արիւնն Արելի արիւնէն աւելի բարձր կը գոչէ և որ նշանաւուրիւնն ինքն էր : Կ'արժէ մէջ բերել այդ վսեմ հասուածը և բացարութեան պէտք չի մնար. «Դարանակալ ըլլանի Արդարին, վասն զի մեզ դժպիի եղած է եւ հակառակ կը կինայ մեր գործոց. եւ օրինաց դէմ յանցաներ մեզ նախատին կը սեպէ. եւ մեր մանկուրեան մեղենը կը հրատակէ: Կ'ապահովէ քէ ինքը Ասունոյ գիտուրիւնն ունի եւ իւր անձը Ասունոյ Որդի կ'ամուանէ: Այսպէս մեր զաղափարներն կը ծաղկէ, կը յանդիմանէ. ծանր է մեզ նոյն իսկ իւր ներկայուրիւնը. վասն զի անոր կեցաղը ուրիշենը չի նրանիր եւ անոր համբաները բոլորովին այլազգի են: Անոր զարելի երեւցած ենք եւ մեր համբաներէն կը խորչի իբրեւ պղծուրիւներէ, երանուրիւն կուտայ Արդարներու վախճանին, եւ հպարտացած ինքնիրեն Հայր կ'անուանէ զԱսուած: Տեսնեն

թէ նօմարի՞ս են անոր խօսերն եւ փորձե՞նք անզամ մը քէ ի՞նչ վերջ պիտի ունենայ. Երէ իրօ Ասունոյ որդի է՝ անուուս պիտի պաշտպանէ զանիկայ Ասուած եւ իւր հակառակորդներու ձեռքէն պիտի փրկէ: Խուսանզե՞նք ուրեմն զանիկայ թշնամանեով եւ ծեծով, եւ տեսնենք քէ պիտի ունենայ (Ասունոյ) այցելուրիւնը, վասն զի անոր համբերատարուրիւնը հացնելու չափ (պիտի հետապնդենք) եւ պիտի օգտովինք անոր անոխակալուրիւնը: Խայտառակ մահուամբ մը զայն պիտի դատենք եւ տեսնենք քէ իր բասծին համաձայն պիտի ունենայ (Աստունոյ) օգնուրիւնը: Զայս խորհեցան ու խաբուեցան, վասնզի կուրացուց զիրենք իրենց չարուրիւնը» (Իմաստ. Բ.): Եւ իրօք Աստուած որ զմարդը ծշմարտութեան ժառանգորդ ստեղծած էր «Վերականգնելով պահեց ու փրկեց իւր յանցանին աշխարհի նախասեղծ հայրը. եւ զօրուրիմ տուալ անոր սիրանալու ամեն բանի» և որքան ալ «անկից խոտորելով բաժնուեցաւ անիրաւը (Կայէն և իւր սերունդը) ու կորսուեցաւ իւր բարկուրեամբ եղբայրապան սրտմուրեանց մէջ», սակայն «իմաստուրիւնը» այն առաջին անգամ «զրիւղեղի զնջուած երկիրը կրկին փրկեց Արդարին չնչին փայտով նաւապետելով» (Իմաստ. Գ. Ճ.): Եւ յետոյ ի լրումն ժամանակաց ապականած երկիրը վերանորոգեց ուրիշ չնչին փայտիւ մը, խաչով, ուր ցաւոց եւ դառնութեանց ովկէանի մը մէջ Արդարներու անզրանիկն կը խայտառակէր հրէից գայթակղութիւնը եւ հեթանոսաց իմաստութիւնը :

Այս առաջին պատկերն է, տեսնենք երկրորդը որ աւելի ներկայ դարուս, հեթանոսութեան վերակոչումին կը պատշաճէ: Մարդիկ զրուելու վրայ են ջրհեղեղէն վերջ. զաշտ մը կու գան և հպարտ գաղափարը կ'ունենան իրարմէ չքածնուած՝ աշտարակ մը շինելու, ուրուն զլուրիը հասնի մինչեւ երկինք եւ այսպէս հոչակենք, Կ'ը-

մեն, անուննիս Երկրիս Երեսին վրայ պառուելիք առաջ» (Ծն. ԺԱ.) : Աստուած հայեցաւ ու չհաւնեցաւ յահ-դուդն ամբարտաւանութեան . «Ահա ամենիք մեկ ազգ եւ մեկ լիզու ունենալունըն համար սկսան այդ ընել. արդ ուզածնին ընելու բան մը չի պակսիր. եկե՛մ իշնե՛ն եւ խառնակեն հոն անոնց լեզուները, ուրաքս զի ընկեր ըն-կերի խօսք չհասկնայ», ահաւո՞ր պատիժ ինքնապաս-տան յաւակնութեան, որ ճշմարտութենէ անկախորէն իւր զարգացումի աշտարակը շինելու կը ձեռնարկէ . «Եւ Տէր Աստուած ցրուեց զանոնի ընդ Երեսս ամենայն Երկրի և քաղաք ու աշտարակ կիսաշէն մնացին . անոր համար տեղոյն անունը խառնակուրիսն կոչուեցաւ, վասն զի հոն խառնակեց Տէր Աստուած ամեն Երկրի լեզուները» (Ծն.) : Ահա ինչպէս կը գործէ Աստուած ու կը խայ-տառակէ անձնապաստան մարդը . սա հիմա ալ իր խել-քին հաւանած մինչեւ երկինք ելլել կ'ուզէ ինքնիշխան և ինքնագլուխ . Աստուած ալ կը խոնարհեցնէ զայն շփոթելով գաղափարները և թոյլ տալով որ հակասական կարծիքներու մանոււածին մէջ խելագարի : Բայց հոս է Անոր նախախնամ իմաստութիւնը, որ նոյն իսկ այդ շփոթութեանց մէջէն երեւան կը հանէ ճշմարտութիւնը . վասն զի «նոյնիսկ օփորած ազգերու միաբան չարութեան մեջն նահցաւ զարդարը եւ անարա պահեց... զերծ մոլորութենէ եւ որդւոյն (Արդարոյն) վրայ ունեցած գու-րին Երեսն պահեց հզօրը» (Իմաստ. Ժ. 5) :

Այս արդարին առաջնորդութեամբն է, որ կրնանք այսօր ալ գաղափարաց շփոթութեան դէմ, սուտի գաւա-ձանութեանց դէմ զնել ու հաստատել «ԱՅՈՆ ԱՅՈՆ ՈՇՆ ՈՇՆ» յաւիսենական սկզբունքը, որ հիմն է տեսա-կանի, գործնականի և վարչականի ու կը բացատիք թէ ինչ է ճշմարտութիւն : Խորհրդածե՞նք վայրկեան մը . Այսն այս եւ ոչն ո՛չ, ինչ ըսել է . իրականութիւնը ը-

սել է, և ահա բանալին՝ ճշմարտութիւնը իր վիակարանին դուրս հանելու, միջոց՝ շուարած գաղափարներն կրկն-միացնելու : Երբ է որ կ'ըսեմ ճշմարիտ երկաթ, ճշմա-րիտ քար . երբ իրօք երկաթ է, իրօք քար, ներկայա-ցածը . որ ըսել է ճշմարտութիւնն իրականութեան համա-ձայնութիւնն է մտածմունքին և խօսքին հետո Այս տար-բերութեամբ որ իրականութիւնը՝ մեզմէ անկախ է, կայ չտեսած ալ ատեննիս, իսկ ճշմարտութիւնը մեր տեսութեան մէջ այդ առարկային ցողացումն է . կայ նիւթ, աշխարհ, կան մեզմէ անկախ առարկաներ, զորս երբ ճանչնալու ըլլամ իրօք՝ ինչպէս որ են՝ կը ստանամ ճշմարտութիւնը . «Ճեմարտութիւնն է այն որ հ» (Մ. Օդոսու . Մենախոս . զիրք . Գ. Պ. 5) : Այս է առարկա-յական ճշմարտութիւնը :

Բայց ո՞ւսկից է որ իրերն իրենց իրականութիւնը ստացած են . անկից՝ ուսկից ստացած են իրենց գոյու-թիւնը և կը մնան անալլայ իրենց էական յատկութեանց մէջ առանց կախում ունենալու մեր մտքն ու կամքէն . Եթէ երբէք կրակն այսօր կրակ վաղը ջուր, միւս օրը վայս ըլլար, փոխէր ամէն օր իր յատկութիւնն ան- վայս ըլլար, չպիսի ըլլար : Նոյնպէս եթէ մեր շուշտ ճշմարտութիւն չպիսի ըլլար : Նոյնպէս իրականու-թիւնը, մնաք ճշմարտութիւնը չպիսի ստանայինք, Այս-պէս անաստններն իրական աշխարհի հետ չիման մէջ ըլլալով մէկաեղ երբէք ճշմարտութիւն չեն ստանար, որովհետեւ իրենց ըմբռնումը իրականին հետ համեմա-տելու կարող չեն, մէկ խօսքով՝ բանաւոր չեն : Ահա ուրիմն երկրորդ տարրը ճշմարտութեան . մտաց համա-ձայնութիւնը . հիմն է իրականութիւնը, որուն ծանօ-թութիւնը մտքին մէջ կը կազմէ նոյն իրին գաղափարը, երբ սա առարկային կը համաձայնի, կ'ունենանք ճըշ-մարտութիւնը . «Ճեմարտութիւնն է իրին եւ մտքին համա-

ձայնութիւնը» (Ս. Թովմաս)։ Այս է ստացուած ճշմարտութիւնը։

Ուրեմն ճշմարտութիւնը հիմնապէս ենթակայական չէ։ հետեւաբար անկախ է մեր քմահաճոյքէն, ինչպէս անկախ է իրականութիւնը, իմ ուզելովս չէ որ երկաթը ճշմարիտ երկաթ և քարը ճշմարիտ քար է, ուստից կախում ունի այդ։ անկից՝ ուսկից է գոյութիւնը։ Ենթակայական հիմն ընդհակառակը փոփոխական է, կարողութեան, զարգացումի, աստիճաններու և զանազանութեան համեմատ։ Եւ իրօք ինչպէս աչքը նոյնպէս ամէն միտք՝ հաւասարապէս հեռատես չէ։ մին աւելի յըստակ, միւմն նուազ յստակ կը ճանչնայ իրերն, մին ամբողջովին, միւմն մասամբ։ կրնայ ըլլալ որ բութ միտք մը բնաւ չճանչնայ, ինչպէս կոյք աչք մը բնաւ չի տեսներ։ Ուրեմն ճշմարտութեան մասին եթէ զանազանութեան կողմ մը կայ՝ այն ենթակայականէն է։ բայց իրը կը մնայ ինչ որ է։ Ասկից կը հետեւի որ ճշմարտութիւնը ենթակայական պայմաններէ դուրս ճգելու է։ հետեւաբար կարծիք չէ։

Լաւ ևս հասկնալու համար այս՝ հարկ է մտաց կեանքը և գործողութիւնը ըմբոնել։ Հոգին ամրոցի մը մէջ է — զգայարանքներն ծերպեր են — ճշմարտութիւնն արտաքին առարկայից հոգւոյ մէջ պատկերացումն է։ եթէ երբէք այդ պատկերն անորոշ, աղօտ, կամ որոշ գծագրուի, ըստ այնմ արտաքին իրաց ծանօթութիւնը, տարակուսական, կարծիքական կամ ստոյգ կ'ըլլայ։ Յայնի է թէ ստոյգ ծանօթութեան մէջ է ճշմարտութիւնը, որ կարելի չէ կարծիքականի կամ տարակուսականի հետ շփոթել։ — Ճշմարտութեան ստացումը կրնայ արսաքին առարկայից մտքի կողմանէ իւրացումն նկատուիլ, մտքի սնունդն է այն, կերակուրը՝ զգայական կեանքի նմանութեամբ։ Այդ նմանութեան հետեւ

ւանօք կը բացատրուի անհատական տարբերութիւնն իւրացնելու մէջ իրականութիւնը, եթէ իրականութիւնը անձանօթ մնայ, միտքը բնականութար ստացած չըլլար այդ մնունդը, եթէ մասամբ ստանայ և իւրացնէ կիսկատար, կամ մնածաւ մտամի, կամ ամբողջովին, ըստ այնմ տարակուսի, կարծեաց, ստուգութեան աստիճանաւու ստացուած կ'ըլլայ իրողութիւնն և կ'ունենանք տարակոյս, կարծիք կամ ստուգութիւն, կարծիքն ուրեմն որ առարկային որոշ պատկերացումն չէ և ո՛չ սնորդ ամբողջական ստացումն, չի կրնար ճշմարտութիւն ըստիլ և ըլլալ։

Ոմանօք գրականի և փորձառականի մէջ կ'ընդունին այս։ իսկ տեսականին մէջ չեն ընդունիր ըսելով թէ բացարձակ ճշմարտութիւն չկայ կամ կարծիք է ճշմարտութիւնը։ Բայց եթէ այսպէս ըլլար՝ աշխարհի վրայ պիտի չզանուէր գիտութիւն, վամն զի ամէն գիտութիւն՝ նոյն իսկ դրականը և փորձառականը տեսականի կը վերածուի, քանի որ վերացական օրէնքներու և սկզբանց կը յանդին գիտական փորձառութիւններն ու ծանօթութիւնները, թո՞ղ որ եթէ գրականի մէջ միայն ստոյգ ճշմարտութիւն գանուէր և ոչ տեսականին մէջ, սա նուազ հիմնեալ պիտի ըլլար քան գրականը։ այդ պարտգային՝ զգայականը ազնուագոյն պիտի ըլլար քան բանականը ու մտաւորականը։ Դրականը հիմն է տեսականին, տեսականը գրականին ընդհանրացումն է, փորձառականին զիտութեան վերացումն է, ազնուացումն է նիւթականին վերացումով։ եթէ առաջինը հիմնեալ է իրականութեան վերացումով, կամ առաջինը հիմնեալ է իրականութեան վրայ, երկրորդն ալ նոյնպէս հաստատուն պիտի ըլլայ։

Այս սկզբունքներէ դիւրին է հետեւցնել թէ կարծիքը միւեւնոյն առարկայի շուրջ կրնայ զանազան ըլլալ։ կրնան այլեւայլ մարդիկ ուրոյն կարծիքներ ունենալ։ Բայց չէ այնպէս ճշմարտութիւնը, ճշմարտութիւնն մէկ

Կ'ըլլայ և ընդհանրական, որով ճշմարտութիւնն ունեցող ժառանգող մոքերն՝ միահաւան ու միամիտ կ'ըլլան, նոյն բանը կը խորհին, նոյն բանը կը խօսին: Վայ եթէ ըլլար այս միաբանութիւնն զիտութեանց և նոյն իսկ ընկերական յարարերութեանց մէջ, մենք Բարեկընի խառնակութեան առջեւ պիտի գտնուէլինք: Ի՞նչ որ մի է՝ չի կրնար բաղմապատկի ըլլալ, բայց կրնայ հասարակ ըլլալ շատերու. ճշմարտութիւնն մէկ է, իսկ կարծիքն բաղմապատիկ, անոր համար ճշմարտութիւնը շատերու համաձայնութիւնը ու միահաւանութիւնը առողջ կը բերէ, մինչ դեռ կարծիքը կը բամնէ մոքերն իրարմէ, թողլով իւրաքանչիւրը իր տեսութեան ետեւէն: Կարծեաց հանդէպուրենին ազատութիւն կայ, բայց ո՛չ ճշմարտութեան, եթէ ճշմարտութիւնը կարծիք ըլլար, ազատ պիտի ըլլայինք ո՛չ մէկ ճշմարտութիւն ընդունելու հասկէց առաջ պիտի գար մտաւոր սկեպատիկութիւնը: Ի՞նչ ըրին այդ զրութեան հեղինակներն տեսնելով որ բաժանում և պառակտում առաջ կուգար, վասն զի այնքան կարծիք որքան զլուխ կար, ամէն կարծիք միտնդամայն ընդունելու. և յարգելու է ըսին՝ ազատ ձգելով իւրաքանչիւրը իւր կարծեաց մէջ, Այս՝ յարականապէս հակասութիւն մի է և չ'ազատեր զմարդն անստուգութեան, տարակուսի յուսահատ վիճերէն: Ընդհանական Այո՛ն և Ո՛չն իրար խառնելով, իրարու հետ շփոթելով, ճշմարտութիւնը լարիւրինդոսի մը մէջ կը ձգէ և կուիիանոսի քարայրը կրկին կուլ կու տայ զանի:

Բայց կարծիքներն միեւնոյն ոսպնեակի զանազան երեսներն չեն կրնար նկատուիլ և ըլլալ այսպէս միեւնոյն ճշմարտութեան լրացուցիչ մասերն: — Ո՛չ, բաշարձակապէս ո՛չ, ոտանեակն մէկ ձուլածոյ է. իւրաքանչիւր կարծիք ուրիշն ոտպնեակներ պիտի ըլլային, ո՛չ թէ միեւնոյն ոտպնեակին զանազան երեսներն Ասոնք

ոտոյդ են և իրական, մինչդեռ կարծիքներն անստոյդ ու ենթակայական են: Ոտպնեակի երեսներն զիրար կ'ամրողացնեն, կը գրկախաւանուին միեւնոյն առանցքի շուրջը, մինչդեռ ներհակ կարծիքներն զիրար կը վանեն:

Բայց չէ կարելի հակասական կարծիքներն միեւնոյն բոլորակի ճառագայթներն նկատել. ո՛չ, միեւնոյն բոլորակի ճառագայթներն մէկ ամրողացնութիւն կը կազմեն, զիրար կը լրացնեն, մինչդեռ հակասական կարծիքներն զիրար կը ջրեն. այդ ճառագայթներն միեւնոյն կերպոնի շուրջ կը յածին, միեւնոյն առանցքի յեցած են, միեւնոյն կէտէ կը մեկնին, ո՛չ այնպէս հակասական կարծիքներն որոնք իրարու համաձայնութեան ո՛ւ և է կէտ մը չունին և չեն կրնար ունենալ քանի որ հակասական են:

Կարծիքն քանի որ կարծիք է ճշմարտութիւն չէ. նա ենթագրութիւն է, սա զրութիւն. նա կարելիութեան մէջ անորոշ է, սա իրականութեամբը որոշ, նա բաղմապատիկ՝ սա մի. ասոր համար երբ կարծիքներու մը դիմաց երեւան գայ ճշմարտութիւնն անոնք կը ցրուին ու կը գագրին՝ ինչպէս մէզն ու մութը արեւուն առջեւ: Օրինակի ազագաւ. ինչպիք է բնագիտութեան մէջ թէ արեւուն լոյսը ու սկից առաջ կուգայ. այլեւայլ ենթագրութիւններ կամ կարծիքներ կան. ոմանք կ'ենթագրեն թէ իր ամրող ծաւալին՝ ներս ու զուրս առձգումէն կ'արտադրուի լոյսը. ուրիշներ կը կարծեն թէ արեւուն վրայ ահազին ուժգնութեամբ ինկալ ու շարունակ թափառակ մարմիններու բննկումի հետեւանքն ըլլայ. ուրիշներ կը համարին թէ արեւը՝ իր շուրջը զբանուու մինուուտի հետ շփումով բննկած է և կը մնայ այնպէս իր արագ թաւալումովն: Երեք ենթագրութիւններն ալ կարծիք են, բայց եթէ երրորդն ստուգուի առաջններն կը դադրին կարծիք ըսուելէ և դիտական սխալներու կարգը կ'անցնին. ըսել է թէ ճշմարտութեան առաջնորդ կարծիք է անցնին.

թիւնը կը վանէ կարծիքը, ստուգութիւն և տարակոյս
միւնոյն նիւթի շուրջը չեն կրնար մնալ: Ենթազրու-
թիւններն՝ քանի որ կը մնան այնպէս կարծիքական,
աղատ է մարդո մէկը կամ միւսը ընդունելու. բայց երբ
ճշմարտութիւնն ստուգապէս երեւան գայ՝ հարկ է անոր
հաւանիլ և այս հարկը պէտք մ'է, բնական պահանջ մը
մաքի, որ իր խուզարկութեանց, հետազօտութեանց մէջ
վերջապէս կ'ուզէ հասնիլ այդ սահմանին: Եւ սա չի
վասնէր ազատութիւնը, զայն չի բնաբարեր, ընդհա-
կառակը կ'ազատէ զայն իր անորոց ծփանքներէն. որոշ
ճամփու վրայ կը գնէ առանց կասեցնելու, խափանելու
անոր շարժումն ու ընթացքը: Զարգացումն ալ այս ըն-
թացքով միայն կարելի է:

Ամէն ճշմարտութիւն կարծիքի վերածելու տեսնը
կամ լաւ եւս ճշմարտութիւնը կարծեաց հետ շփոթելու
դրութիւնը ահաւոր անկումի մղեց մարդկութիւնը, վասն
զի տկարացաւ մարդկային նկարագիրը և անվասահելի
եղաւ ընկերական կենակցութիւն ու յարաբերութիւն:
Ի՞նչ է նկարագիր. հոգեկան վիճակի ցողացումն է. —
որ մէկ հոգեկան վիճակի. որոշ ու հաստատուն վիճակի,
որ Այոյի և Ո՛չի մէջ չի խաղար, որ չի վարանիր, որ
չի ծփար, որ գոյն չի փոխեր ամէն վայրկեան, որ
սկզբունքի վրայ հիմնուած է, որուն Այոն Այո՛ է Ո՛չն
ոչ, որ պատկեր մի է ճշգրիտ գծերով և ո՛չ անորոշ, որ
մէկ խօսքով հաստատուած է ճշմարտութեան վրայ: —
Դրէ՛ք հիմա ճշմարտութեան տեղ կարծիքը, մարդուս
միտքը կը սկսի անհաստատ, յեղյեղուկ ըլլուլ, անոր կը
հետեւի կոյր կամքը, կը խախտի հոգեկան վիճակը և ա-
նոր ցուլքը — նկարագիրը — կ'ըլլայ անհաստատ, փո-
փոխական. Գամէլէն մը որ միջավայրին համաձայն
գոյն կը փոխէ. լարձուն ձուկ մը որ ձեռքէ կը խուսա-
փի, պղողոր ջուր մը որ անվստահութիւն կը ներշնչէ:

Եթէ այսպէս կաղմուի ամէն անհատ, ի՞նչ կ'ըլլայ. մարդ-
կային ընկերակցութիւնը կը լուծուի, հաղորդակցու-
թիւնը աճպարարութիւն մը կ'ըլլայ, խօսակցութիւնն՝
խարելու արհեստ մը, շաղփաղփութիւն մը, իրարմէ
միտք ու գաղափար ծածկելու խմաստակութիւն. ինչպէս
ուղեցին ընել վերածնունդի (?!): հեղինակներն, որոնց
սկզբունքներն լսեցինք քիչ առաջ, Ո՞ւր կերթայ այս-
պէս մարդկային ընկերութիւնը. կը ցրուի, կը քանդուի:
Դրէ՛ք այս խարուսիկնկարագիրը և ըստ այնմ գործելու
սկզբունքը ընտանեաց մէջ և դուք զայն անվստահու-
թեան բոյն մը կը գարձնէք, և անվստահութեամբ ամու-
սիններու փոխաղարձ հաւատարմութիւնը կը խզէք,
զաւակներն իսկ խորթ կ'երեւեն ծնողաց և ընտանիքը կը
ցրուի: Դրէ՛ք քաղաքային կենաց մէջ և զայն տակն ու
վրայ կը յեղացըէք, այդ աւազակաց կ'ըլլան մեր կրապակ-
ներն, գաւաղրութեան, իրարու ոտնձգութեան որջեր կը
գառնան վաճառանոցներ ու պաշտօնատներ: Դրէ՛ք աղ-
գերու քաղաքական վերաբերուներու գործին մէջ և
կ'ունենաք նենգաւոր, ժողովուրդ շահագործող, աշ-
խարհ աւերող այն շարժումը, որ դիւանագիտութիւնը
ոււած է և որուն, աւա՛զ, երկունքը ահեղագղորդ թնդա-
նօթներու աւերիչ որուումն է յաձախ, իսկ ծնունդն՝
ազգեր տասանորդող մահ: — Ի՞նչ կը խորհիք, պատուա-
կան ընթերցողք. արդի աշխարհի, այժմէական դէպքերու
բացատրութիւնն է տուածս և ահա ո՛ւր կը տանի ճշմար-
տութեան թումբն արհամարհող աղատութիւնը: — Զգեցէ՛ք
պահ մը որ այդ տեսակ աղատութիւնը վարազանայ արիւ-
նարբու սուրերու չողլողումով, հրձիդ, հրացան գործիներու
ճայթիւնով, թնդանոթներու որոտումով և արեամբ ներ-
կուին գաշտեր, քանդուին քաղաքներ. քսամնելի է տե-
սարանը, կը խոռվի հոգի և միտք, բայց լաւ կը պատկերա-
ցնէ թիւրիմաց աղատութեան գաղափարն ու հետեւանքը:

Ճշմարիտ աղատութիւնն երբէք չ'ընդհարիր , չի հակառակիր ճշմարտութեան , այլ ընդհակառակն անոր գուցընթաց կ'երթայ , ինչպէս գեան իր քարավին , իւր օրինաւոր սահմանին հետ : «Սահման եդ եւ ո՛չ անցանեն» ըսուած աստուածազիր բնական օրէնքն ամէն սահմանաւոր արարածի համար է . ճշմարտութիւնն այդ սահմաններէն մէկն է : Զպիտի գտնուի երբէք ամենաազատախոն իսկ անձ մը՝ որ կարծէ աղատութեան բանաբարում օր . աղ . թուաբանական օրէնքներն , որքան ալ ստիպուած ըլլայ զանոնք ընդունիլ . հետեւարար չի կրընար յանուն աղատութեան մերժել թէ 2+2=4ի . թէ եռանկիւնի մը անկիւններու գումարը 180 կ'ընէ : Ճշմարտութիւնը և ճշմարիտ գիտութիւնը այն տողաշար քանակն է որ աղատութեան գծին ուղղութեան կ'առոջնորդէ : Աղատութիւնն ինքնորոշումի մէջ կը կայանայ սկզբնաւորապէս , երբ ուրեմն բանական մարդն կը տեսնէ ճշմարտութիւնն և ինքնորոշումով կ'ընդունի զայն՝ աղատութիւնն հաշտեցուցած կ'ըլլայ ճշմարտութեան հետ և ասով ապահոված կ'ըլլայ անոր լաւ գործածութիւնը . աղատութիւնն մոլորութեանց , սխալի գիրկը նետել , սուտի գործիք ըսել , գեղծանիլ ըսել է . չարաչար գործածել ըսել է , աղատութիւնն գերել , կապտել ըսել է :

Այս խորհրդածութիւններէ ետքն դրէ՛ք ճշմարտութեան հարկը աղատութեան սովհաւ , և եթէ կ'ուզենք բանաւոր ըլլալ պէտք է որ ընդունինք . առաջին թէ իրականութիւնը անկախ է մեր մտքէն ու կամքէն , ուստի աղատ չենք զայն ընդունելու կամ չընդունելու , իրականութիւնը սահման է մեր աղատութեան և հարկ է յարգել զայն . այդ իրականութիւնն ալ , տեսանք , հիմնապէս ճշմարտութիւն ըսել է : Երկրորդ՝ թէ ճշմարտութիւնը կարծիք չէ . կարծեաց առջեւ աղատ էինք

ընտրութիւն ընելու և որ մէկն մեղ հաւանական երեւի ընտրելու . բայց ո՛չ այնպէս ճշմարտութեան առջեւ , որ բնական պահանջն է մեր մտքի և վախճան մեր հետազոտութեանց . ճշմարտութիւնը հարկ մի է և աղատութիւնը անոր առջեւ պատճառաբանելու չէ , այլ Այրին Այո՛ , Ո՛չին Ո՛չ ըսելու է . Երրորդ՝ սխալիլն՝ կարեկցելի տկարութիւն մըն է մարգիային , բայց գիտակցաբար սխալին մէջ յամառիլն՝ նկարազրի ու բանականութեան անկումն է և չարութիւն . իսկ ուրիշներն ալ դիտմամբ խարել և մոլորեցնել՝ սատանայական դաւաճանութիւն մ'է ընկերին դէմ , անիրաւութիւն մը ընկերութեան դէմ առհասարակ . բնութեան դէմ ապօրինութիւն մըն է :

Եւ հոս կարելի չէ ամբողջ հոգւոյ զայրոյթով չըողոգել այն լրագրութեան դէմ որ սուտի , զրպարտութեան , մոլորութեան մունետիկ եղած՝ կը շահագործէ խեղճ ժողովրդեան զիւրահաւանութիւնը . որ արհամարհնելով մէկտեղ ամէն ուսուցանող վերին իշխանութիւն , կ'ուզէ ինքն գերել մտքերը ներկայանալով յանդրգնաբար հասարակաց կարծիքի ինքնակոչ ներկայացուցիչ և ատեան : Ի՞նչ չարիք չի գործեր այս ուղղութիւն ունեցող լրագրութիւնը . հաւատք , բարոյականութիւն , իշխանութիւն , առաքինութիւն , բարք ու նկարազրի այդ ամենօրեայ թուոցիկներու ամէն տեղ ցրուելով կ'ապականին . կարծես մարախի աղէտն է որ նորոգուի բարոյապէս :

Գիտէ՛ք ի՞նչ ըրաւ անգամ մը Սամսոն Փղշտացիներու դէմ վրէմինդիր ըլլալու համար . բոնեց շատ մը աղուէսի ձագեր , պոչերնուն մէյմէկ ջահ կապեց և թուզուց որ արտերու մէջ սուրան այդ խորամանկութեան և նևնգութեան տիպար կենդանիներն : Ահաւոր եղաւ հետեւանքը , քիչ ատենէն ամէն արտերն հրդեհուած էին և աճիւն դարձած : Զար լրագրութեան գործն է այդ որ

տպագրութեան արագագիր դիւրիւթենէն օգտուելով իր հաղարաւոր թերթերուն կը կցէ ստութիւն զրպարառութիւն և մոլոր սկզբունքներ . սուրհանդակը արագաթոիչ կը ցրուէ զանոնք ու մտքերն վարակուած են . աղետալի՞ իրողութիւն . հասարակաց կարծիքը պղտորած է և կը ստէ լրագրոյն հետ : Կը զրպարտէ անոր հետ և կը մոլորի : Կարծես այս լրագրութիւնն է որ դժոխային պատիրակութիւնն ստանձնած է փութայնելու այն օրը յորում պիտի ստուգուի մարդարէին խօսքը թէ «Մարդիկ պիտի լսեն ու պիտի չխմանան , պիտի հային ու չպիտի տեսնեն» , այնքան շփոթած պիտի ըլլայ հասարակաց կարծիքը :

Տայր Աստուած որ մարդկութիւնը , և ի մասնաւորի մեր աղջը , արթննայ այս դաւաճանութեան դիմաց և լրագիրներու հանդէպ բանաւոր ընթացք մը բռնէ . խորհելով նախ թէ այդ թուղթը տպուած ըլլալուն համար անհատական մտքի ծնունդ ըլլալէ չի դադրիր . թէ շատ անդամ ընթերցողէն աւելի տիսմար ու ստէպ չարամիս մարդու առանձնական կարծիքն է . թէ շատ աւելի միալ ու սուտ կը պարունակէ քան ձշմարտութիւն : Տայր Աստուած որ մարդկութիւնն ու մեր աղջը՝ տեսնելով ոտից կոխան եղած իւր պատիւն , աստիճանն ու իրաւունքն չարութեան և ստութեան գրագիրներու կողմանէ , ասոնց դէմ դատախազ կանգնի անաշառ և պահանջէ բարոյականութեան , արդարութեան , ձշմարտութեան դէմ ըրած աւերներու տուգանքը . պահանջէ յանուն բանականութեան և բանաւոր ազատութեան որ բարւոյ և ձշմարտութեան դաւաճաններն տարագրուին , վերնան մէջտեղէն :

Կ'ուղէ՞ք ազատութիւննիդ ապահովել , պատ . ունկնդիրք , հաւատարիմ այս սկզբունքներուն՝ փարեցէ՞ք ձշմարտութեան . կը սիրէ՞ք ազատութիւննիդ՝ սիրեցէ՞ք ձշմարտութիւնը . կը բաղձա՞ք զարգացումի , նախանձախնդիր եղէք ձշմարտութեան :

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Գ.

1793ի Օգոստոս 10ը ահաւոր հանդիսի և հանդիսաւոր ահարեկման օր մըն էր Փարիզի եւ ընդհանուր Գաղղիոյ համար . այն օր դէպ ի հեթանոսութիւն վերադարձն կը տօնուէր հեթանոսական արարողութիւններով : Պիղծ թափար մը հրապարակէ հրապարակ կը վազէր . կը խոնէր , կ'աղմէկէր ու կ'ոռնար . նուագախումբեր կը ձայնակցէին , թնդանօթներ կ'որոտային . եւ ահաթափոր սինլքոր գասակարգէ եւ մահաւանդ լկտիացող կիներէ կազմուած հասաւ Պասդիլի հրապարակը . ուր տեղ կանգնած էր մայր բնութեան կուռքը՝ պժգալի կնոջական արձան մը , որուն ստիճաներէն ջուր կը հոսէր Խմեց անկից խաժամուժը , հեթանոսական աղօթքներ եղան , եւ մեկնեցաւ դիւագրգիռ թափորը յեղափոխութեան հրապարակը , ուր նոր արարողութիւններ կը կատարուին Ազատութեան կուռքի առջեւ . որ գաճէ թափուած տգեղ ու լպիրը պատկերացում մի էր մարդկային այս չնաշխարհիկ ձիրքին : Երեք հազար թոչուններ վանդակներէ կ'արձակուին կուրծքերնին արձանագրուած՝ «Մենին ազուննի նմանեցիք»: Անասնական ազատութեան , որ ըսել է բանաւոր եւ ձշմարիտ ազատութեան գեղծումի եւ լկտիացման հանդէմն էր որ կը կատարուէր . որուն զոհ գացին կարգ , օրէնք , իշխանութիւն , բարոյական , կագութեամբ : Աս՝ թափանցիկ շղար մը հազուած , կագութեամբ :

գլխարկն զլուխը , շրջապատուած իր կարգի կիներով , դրուեցաւ Notre Dameի Աւագ խորանին վրայ , ոտքին տակ զետեղուեցաւ խաչելութիւնը , եւ այդ դիրքին մէջ ընդունուեցաւ խնկարկութիւն , երկրպագութիւն : Ներեցէ՞ք որ տղեղ մանրամանութեանց իջայ , բայց չէի կրնար զեղծող ազատութեան , անբարոյական ազատութեան կենդանագոյն պատկեր մը գտնել . Մարդոն՝ երբ անասունի պէս ուզէ ազատ ըլլալ , հարկ է որ անասունն պէս ցեխի մէջ թաւալգրորի մոռնալով պատիւ , ամօթ , ու բանականութիւն , Կրից ու մեղաց ազատութիւնն չի կրնար ուրիշ վերջաւորութեան յանգիլ , հարկաւորապէս ուրացում է ճշմարիս ազատութեան , զերութիւն մ'է : Միայն բարին , բարոյականութիւնը և առաքինութիւնը՝ ապացոյց են և երաշխաւորում ազատութեան : Պիտի ջանակը ցուցնել այս :

Ի՞նչ է բարութիւն և բարի առհասարակ . հոս ալ մեկնինք ժողովրդական իմաստէն , որ նախնական ըլլալով՝ հիմնեալ է . մարդս հաւանած առարկային լաւ , գեղցիկ , կատարեալ կ'ըսէ : Կը նշանակէ այս թէ բարութիւնն՝ հաճոյք , հաւանութիւն , ախորժ գրաւելու այն ձկողական ցոլքն է . զոր առարկայ մը կամ ունի , կամ կը կարծուի թէ ունի՝ ըստ որում նա իրօք կամ առերեւոյթս բարի է : Անոր համար կ'ըսէ փիլիսոփան թէ բարին ինքնին ախորժելի և հաճոյական է . և ինչ որ ախորժելի ու հաճոյական է՝ բարի ըլլալու է : Եւ իրօք ե՛րք է որ իր մը հաճոյական կը նկատենք . երբ սա իր բնութեան պահանջին համաձայն ամրող է , տան մը լաւ տուն կ'ըսենք , երբ անիկայ լաւ տան մը ամէն պէտք եղածն ունի . «Բարի կ'ըսուի առարկայ մը ըստ որում կատարեալ է» (Ո . Թովմաս , Ա . ինդ . 5 . յ . 1) : Ի՞նչ է կատարեալն . կատարեղ՝ կը նշանակէ զործ մը վերջացնել , հետեւաբար կատարեալ կը նշանակէ առարկայ

մը , զործ մը , որ իւր բնութեան պահանջած ամրողացման հասած է : Այս իմաստէն մեկնելով՝ փիլիսոփայք կատարելութիւն ըսելով ո՛ եւ է ըլլալու կամ զործելու եղանակ ու աստիճան չէ որ կ'ուզեն նշանակել . այլ ամենալաւ եղանակը եւ ամենաբարձր աստիճանը : Ասոր համար երբ կը հարցնենք թէ այս կամ ան ինչ իրը կամ անձը կատարեալ է բնութեամբ կամ գիտութեամբ . չենք ուզիր հասկնալ թէ ուրիշ ձիրք ալ ունի՞ . հապա թէ բնութիւնը կամ գիտութիւնը լաւագոյն եւ ամենաբարձր աստիճանն է : Անոր համար կատարելութիւնը առարկայի մը ի պատ ամրողացումն է , այնպէս որ իր բնութենէն ու ձիրքերէն բան մը չպակսի : Այս իմաստով Աստուած իրերն ստեղծելէն վերջ իւրաքանչիւրն իւր բնութեան համաձայն կատարեալ գտաւ . «Եսես զի բարի են» . ըսել է թէ բարութիւնը կատարելութիւն և կատարելութիւնն իւրականութեան ամրողութիւնն է . և ահա այսպէս բարութիւնն իւրական ըրինք և իւրականութիւնը բարի և բարութիւն . իւրականութիւնն ալ որ հիմն է ճշմարտութեան , ինչպէս տեսանք , կը զուգէ այսպէս բարութիւնը ճշմարտութեան հետ անխզելի եղանակաւ , որով բարին ճշմարիտ է և ճշմարիտ բարի : Ծքեղ գաղափար , որ կը բացատրէ բարութեան և ճշմարտութեան ընական հարկը , որուն պատկառ մնալու է մարզս և հպատակ , ինչպէս ուրիշ ամէն բնական ու փիզիքական օրինաց , եւ որովհետեւ իւրականութեանց միակ հիմնեալն և հարկաւորապէս գոյականն : Է Աստուած , է միանդամայն ամէն ձիրքերու և կատարելութեանց բովանդակութիւնն , որով ինքնին է ճշմարտութիւն և բարութիւն . «Մի է բարի» (Մաթ . ԺԹ . 17) . «Զի՞ն ո՞ք բարի՝ բայց մի Ասուած» (Մրկ . Ժ . 18) . Անոր համար ալ Աստուած ինչպէս իրաց գոյութեան պատճառ է , նոյնպէս ազբիւր է անոնց ճշմարտութեան և բարութեան : Ստեղծագործու-

թիւնն Աստուծոյ կատարելութեանց ցոլացումն եղաւ արարածներու վրայ և ասոնք ըստ իրենց աեսակին և ասաիճանին կը ցայտեցնեն անոր նմանութիւնը, պատմելով հանդիսիւ անոր փառքը: Հետեւաբար այս ձեւն, որով իրերն են՝ ինչ որ են. Աստուծոյ նմանողական հաղորդակցութիւնն է և ով որ տւելի հաղորդակից է այդ նմանութեան, աւելի կատարեալ է: Սակայն այս՝ բնութենական կամ լաւ եւս առարկայական բարութիւնն է, որ գեղեցկութիւնն ալ կ'ըսուի՛ երբ առարկալի ձիրքերն ու կատարելութիւնը ծանօթացնող գծերն ու գոյներն ցայտուն են և ակնապարար ու հաճոյական են մտաց՝ իրենց ներդաշնակ համաչափութեամբը: Ըստ այսմ գեղեցկութիւնն ալ իրականութեան աւելի որոշ ու միանգամայն գրաւիչ արտայայտումն է. բարի է առարկայ մը, որուն կը հաւնինք, գեղեցիկ է բարին, որուն ըմբանումն իսկ հաճելի է: Ահա ասոր համար Պղատոն գեղեցկութիւնը անուանեց Ճշմարտութեան ցոլքը. ուստի ինչ որ ճշմարտութիւնը կը ծանօթացնէ մեր և ախորժելի կ'ընչ զբարութիւնը, այս է իրօք գեղեցիկ եւ վայելուչ: Գեղեցիկն անասնական հաճոյից գրգիռ նկատելով կը նուաստացնինք զայն: «Գեղեցիկ է (կ'ըսէ կիկերոն) ինչ որ իւր իսկ զօրութեամբը կը գրաւէ զմեզ առ ինքն, ոչ քէ յափեակելով իրմէ դուրս օգուտի (ըսէ նաև հաճոյքի մը) սիրովը, այլ ձգելով առ ինքն իւր վայելչութեամբը» (Ճրտ. յղ. գիւտի Բ. 52), Վասնզի, կ'ըսէ նոյնը, «Այն է գեղեցիկ կամ վայելուչ, որ մարդուս ուրիշ կենդանիներէ վեր ունեցած գերազանցութեանը կը պատահի» (յղ. պաշ. Ա. 27). Ի՞նչ շքեղ յանդիմանութիւն հետանոսի մը բերնով ամէն անոնց, որ զմարդն անասնոց դասակարգէն ալ վար իջեցնելով նիւթի մէջ ցեխուտելու ետեւէ են՝ քարոզելով թէ. «Գեղեցկութեան գողութիւնը ըլլայ ամօրխածութիւնը, որ մինչեւ հիմայ օհկնել

տուալ մեզ այնիքան բաներէ մարմնոյ սոսկումով» (Stern): Ամօթխածութիւնը գեղեցկութեան գողութիւնը չէ՝ այլ անոր յարգանքը, պատկառանքը ու մարդավայել պաշտամունքն է պիտի ըսեմ. այն զգուշութիւնն է որ մարդութեան, կուսութեան ծալիկը մացառով կը շրջապատէ, ինչպէս կ'երգէ հռովմայեցի բանաստեղծը, որպէս զի ոտից կոխան չըլլայ ամէն անցորդի և անսուրք եղունգի հարուած մը չթորշոմնցնէ և ծաղկին գեղեցկութիւնը չի խամրի:

Ամօթխածութեան, համեստութեան թշնամիներն, որոնք աւազ բազմացած են և զիրենք նոր քաղաքականացման հեղիսակներ կը կարծեն, կ'արդարացնեն ըշ սածսին մարդուն ծագումը անսամնոց հետ շփոթելով, որոնցմէ, կ'ըսէ Engels, չի կրնար անջատուիլ մարդը, նուազ կամ աւելի անսասան ըլլայու տարբերութիւն մը կայ միայն անասնութեան եւ մարդկութեան մէջ: Այս սկզբունքով չեմ զարմանար որ զգայականութիւնը՝ վերին օրենի մը ըլլայ, ինչպէս կ'ուզէ նիւթապաշտքարոյականը, մարդուս սանձարձակ զրծելուն, որ բնական ընտրութեան (sélection naturelle) բերմամբ պէտք է նիմի ըլլայ ամուսնութեան եւ որուն հետեւանօք սեռային հարցի միակ լուծումը պիտի ըլլայ՝ ապազայ ընկերութեան մէջ, ազատ սէրբ: Եւ դաստիարակութեան զործոյն մէջն պիտի վարուի մերկութեան դեմ ամօրը, որ գեղեցկութեան զգացումը կը բբացնէ մանաւանդ մարդկային մարմնոյ դիմաց, որ տիեզերքի ամենափառաւոր արտայայտումն է (Stern). ասոր համար պէտք է երկուոր ընել գպոցները, երկսեռ՝ գաստիարակութիւնը, զոր աւելի ազատ և զգայական վերին օրէնքին յարմար ընելու համար՝ հարկ պիտի ըլլայ ջնջել զգեստներն ալ, ինչպէս կ'ըսէ Պէտք պէտք¹: — Կարելի՛ է ասկից աւելի

¹ Մեր ազգին մէջ ալ այս ագեղ սկզբունքներնաւա՛ղ, դաս-

ստորնացնել մարդուն արժանապատութիւնը, Հեթանոսը՝ Կիկերոնի բերնով՝ կ'ողբար որ չէր գտներ իր մէջ կատարեալ մարդը եւ զայն միայն կը լսեր նկարագրուած փիլիսոփաներու տեսութիւններով. Եւ հեթանոսին համար այդ ենթազրական մարդը պիտի ըլլար այն, որ իւր ստորին զգայական մասին պիտի իշխեր այնպէս, ինչպէս արդար հայր մը իւր բարի որդւոց (Կիկ. Խն. Տուսկ. Բ. 12. 51). Իսկ հիմայ որ քրիստոնէութիւնը ո'չ մէկ, այլ հազարաւոր օրինակներ ընծայած է այդ կատարեալ մարդէն, նիւթապաշտ վերանորոգիչներ (?) մարդկային ընկերութեան՝ կ'ուզեն դառնալ հեթանոսութեան օրերուն, վասն զի իրենց համար անվիճելի է մարդուս անասնական ծագումը:

Զկարծուի թէ նիւթերնէս շեղեցանք այս խորհրդածութիւններով. ո'չ . բարւոյն հանդէպ աղասութեան վերաբերութներու հիմնական սկզբունքներն են որ կը քաղենք և անոնց դէմ կը յիշեցնենք մոլորեալ աղաստականութեան ցնորդներն, որպէս զի դիւրին ըլլայ որոշել թէ որ մէկը բանաւոր է և ցուցնել միանգամայն թէ զարդացումի անուամբ, արդի քաղաքականացման պատրուակաւ հրապարակ նետուած և յաճախ գոր-

տիարակութեան, նորուձեւութեան այժմէութիւնը կը գծեն այսօր և մ'ըքան աւեր կը գործեն. — Արդէն ի՞նչ է լավու ըստուած դաստիարակութիւնը, որ արտաքսած է բարուց աւանդուկան դգուշութիւններն. նիւթապաշտ և մարմնասէր հոգեբանութեան մը գործադրութիւնն է, որ զարդացումի, ճաշակի, քաղաքականացման անուններով կը զգեստաւորէ ամենացած զգանասիրութիւն և վաւաշոս կը քերի. — Ի՞նչ է արդի նորաձեւութեան հիմնական ուղեգիծն. արտաքին. հագուստի վրայ ալ ներքին մերկութիւնը ցայտեցնել, մանուանդ տկար սեսին, ինչ որ շատ անգամ երբեմ գեղեցիկ ըստած սեսն կը տպեղացնէ: — Իսկ տպագրութիւնն, աւազ, որքան կը ինկարէ այս շարժումներուն գեղարուեստի պատրուակաւ:

ծաղրուած դաստիարակութեան, ամուսնութեան մասին արմատական անկրօններու ծրագրերն, ո'ւսկից ծագում առած են: Նիւթապաշտութիւնն՝ խղզելով մարդուն յոյսերն ապագայ կենաց վրայ՝ կը վերցնէ բարւոյ և չարի խարութիւնը, հետեւաբար մարդկային կամքի ինքնիշխանութիւնը, պատասխանատութեան և արժանեաց խթաններն՝ չարէ զգուշանալու, առ բարին յառաջանալու: Մարդը նիւթի կ'ընէ, որ իրմէ անկախ օրէնքներու մը հոսանքին ձգուած՝ անկարող կ'ըլլայ ո՛ եւ է բարոյական զործի: Վասն զի այս պարագային անոր հոգեկան գործունեութիւնը ուրիշ բան չի՝ բայց երկ բացարութիւն մը իր զգայացանաց. ասով մարմնապաշտութիւնը, ամենալկտի անամօթութիւններն կ'առաջինանն: Եւ ինչո՞ւ համար այսպէս չըլլայ, անգամ մը որ մարդն ուրիշ բան չնկատուի բայց եթէ նիւթի բարձրագոյն աստիճանի ծաւալումն երկրաբնակ տեսակներու յեղաշրջման մէջ, և որ հետեւաբար աղասութեամբ չի գործեր, այլ բնաղջուածի հարկին տակ. մարդկային կամքը այն ատեն, Լուտերի ըսածին պէս, կ'ըլլալ ձի մը, որուն վրայ կը ձիավարէ սատանան. մարդ-կենդանի եղած, մարդ-նիւթը, և սա մարդ-մեքնայ մը, որ միւս բութ մեքնաններէն կը տարբերի անիւ մը աւելի ունենալուն համար, խիղճը և գիտակցութիւնը, և ասոր վերին օրէնք են իր միտումներն: Անա աղասութեան անուամբ ինչպէս ամենազանն ու անվայել գերութեան, սորկացման, անասնացման, թանձրացման վիճակը կը պատրաստուի մարդկութեան արդի նիւթապաշտու անկրօն աղաստարարներու կողմանէ:

Մենք ուզիղ բանականութեան մեղ սորվեցուցած գեղեցկութեան գաղափարէն իջանք տեսնելու մոլորեալ բանականութեան հակագրած տգեղութիւնը, որ զմարդը կը ստորնացնէ մինչեւ անասնութիւն, մինչեւ գարշու-

թեանց տիրմը . որպէս զի տեսնենք թէ ո՞ր մէկը կ'առապահովէ և կ'աղատէ մարդկային աղատութիւնը : Յայտնապէս ուզեցինք մենք բարոյական գեղեցկութեան վրայ սեւեռել աչքերնիս և անոր մէջ աղնուացած տեսնել նոյն իսկ նիւթական գեղեցկութիւնը , հակառակ մարժնապաշտներու ըրածին , որ նիւթական գեղեցկութեան տիղմին մէջ բարոյական գեղեցկութիւնը թաղել կ'ուզեն : Կ'արժէ որ քիչ մըն ալ հետասանդենք մեր տեսութեան ետեւն : «Ինչպէս մարմնոյ գեղեցկութիւնը , կ'ըսէ կիկերոն , անդամներու յարմար զուգադրութեամբ կը գրաւէ մեր աշխերն եւ անոր ամեն մասանց համաշափութեամբ կը զուարեացնէ , նոյնպէս բարուց մէջ ինչ որ վայելուչ է , հանոյական կ'ըլլայ կենակցողներու , ամեն խօսերու եւ գործոց կարգաւորութեամբ , ներդաշնակութեամբ եւ չափաւորութեամբ» (յշ . Պատ . Ա . 28) : Այս իմաստով գեղեցկութիւնը առաքինութիւն է , կ'ըսէ հրեշտակային Վարդապետը , վասն զի հոգեկան գեղեցկութիւնը յայսմ կը կայանայ , որ մարդուն կենցաղն ու գործը համաշափ ըլլայ բանականութեան հոգեկան պայծառութեանը : Արդ մեր գործոց այս ներդաշնակութիւնը առաքինութիւն կ'ըսուի , որ բանականութեան ղեկով մարդկային ամէն բան կը կառավարէ և կ'ուզզէ : Ահա այս իմաստով է որ Ս . Օգոստինոս առաքինութիւնը կ'անուանէ բանաւոր գեղեցկութիւն (Հմտ . 2-2 . Խ . 145 . յ . 2) : Եւ իրաւամք . վասն զի լսեցինք կիկերոնի բերնէն թէ գեղեցիկն վայելուչ ալ կ'ըսուի , և վայելուչն այն է մեզ համար , որ կը պատշաճի մարդուս անասուններէ վեր ու նեցած գերազանցութեան : Այդ գերազանցութիւնն է աննիւթ և անմահ հոգւոյ մը բանականութիւնն , որ եղած չէ սողոսկելու համար կետնաքարը պղծութեանց մէջ , այլ վերանալու համար դէպի ակնաղբիւրն բարւոյն և գեղեցիկն : Երբ ուրեմն մեր գործքերն կը հա-

մապատասխանեն ու կը պատշաճին երկնադէտ բանականութեան՝ կ'ըլլան գեղեցիկ , վայելուչ , բարի , առաքինի : Բստ այսմ կարելի չէ «վայելուչը բարիկն բաժնել վասնզի ինչ որ կը վայլէ՝ բարի է , եւ ինչ որ բարի է կը վայլէ» (յշ . Պատ . Ա . 27 . Կիկերոն) : Ուրեմն ինչ է բարութիւն . բարոյական գեղեցկութիւն , մարդկային բանաւոր կամքի պահանջն է հակառակ չարին , հակառակ աչխարհային ստորնացուցիչ հրապորներու , հակառակ երկրաքարչ ամէն կապտումներու : Ի՞նչ էր աղատութիւն . ճիշդ այդ բանաւոր կամքի ինքնորոշ շարժումն էր առ բարին . ուրեմն ազատութեան բնական ուղղութիւնն է բարին , առանց որոյ մարդուս կամքը չի կըրնար շարժիլ , որ ըսել է ազատութիւն չունենար :

Եւ իրօք աղատութիւնը բուն մարդկային կամքի ինքնորոշ շարժումն է անձնիշխանութեամբ . արդ կամքն ալ մեր հոգւոյն բանաւոր ախորժն ըլլալով , բնականաբար կը շարժի դէպի բարին . Ամէն առարկայ իր բնութեան պահանջն և բերմանը համաձայն մղում մը ունի բնական , որնոր զգայազուրկ և ո՛ և է ձեւով ըմբռնողութիւն չունեցող իրերու մէջ նիւթական , որոշ , թանձր միտում մի է և կարեւոր է առարկային պահպանութեան և զայն բնական ձգտումներու ճամբուն մէջ զնելու համար . օրինակ ըլլան ջուրը , կրակը , քարը , մին հեղուկ ու հոսանուտ , միւսն ծածանուտ ու լավիլիզող . երրորդն թանձր ու ծանրութեամբն հաստատուն , կը ծառայեն օգտակար ընելու իւրաքանչիւրն ինչ բանի համար որ ստեղծուած են , հետեւելով կուրաքար և անվրէպ իրենց բնութեան : Արդ նոյն մղումը և շարժումը ունին զգայական ու մուաւոր ըմբռնողութիւն ունեցող իրերն ալ , և ասոնց մէջ կը ձգտի այն ո՛չ միայն բնութեան որոշ օրէնքով մը , այլ նաև դուրսէն ստացած տպաւորութիւններու գրգիռովն , և կ'ըսուի ախորժ , որնոր

զգայականներու մէջ բնազդումով կանոնաւորուած է, իսկ մարդուն մէջ՝ բանականութեամբ, և կ'ըստի կամք։ Արդ, ինչպէս տեսանք, զգայական կեանքի պայմաններն այնպիսի կապեր ունին և թանձրացուցիչ կաշկանդում, որ բնազդումը և անոր ազդեցութեան տակ կատարուած շարժումներն երբէք ինքնորոշումի, ինքնաշարժումի անկապտելիութեան չեն համար, որով երբէք ազատութեան զարդացուցիչ և գիտակցական ձգումներու կատարելութիւնը և պէսպիսութիւնը չեն ունենար. այլ կը մնան որոշ, թանձր, բութ և անյառաջադէմ։ Ընդհակառակն բանաւոր ախորժի, կամքի շարժումն է, որ ազատութիւն կ'ըստի և է, և ինչպէս մարդուս միտքն ալ այլեւայլ ճանաչելեաց պատկերներն ստանալով իր սահմանին մէջ և չափով մը զգացմամբ ու մտօք կ'ըլլայ ամէն բան և ասով կը ցուցնէ իր մէջ Ս.ստուծոյ նմանութիւնն ու պատկերն, յորում ամէն իրաց նախապատկերն կայ. նոյնպէս ալ կամքը հետեւելով մտաց ըմբռնումին կը շարժի, կը մղուի, կը ձգտի առ բմբռնուածն և այդ բանաւոր շարժումին մէջ է ազատութիւնը։ Ուրեմն ինչպէս միայն բանաւոր արարածն ունի ազատութիւն, այսպէս ալ բանաւոր ազատութիւնն միայն ձշմարիտ ազատութիւն է, և որովհետեւ ախորժն առ բարին շարժում մի է, բանաւոր ախորժի այս է կամքի շարժումն ալ, որ ազատութիւնն է, առ բարին ըլլալու է. եթէ առ չարն ըլլայ՝ խոտորած է և զեղծած։ Տրամաբան մարդն չի կրնար խուսափիլ այս զօրեղ պատճառաբանութեան առջեւէն, որ հրեշտակային վարդապետինն է, բայց միայն ուրանալով հոգւոյ աննիւթականութիւնը և հետեւաբար մարդկային կամքը բնազդումի հետ շփոթելով և իջեցնելով զմարդն անամոց և նոյնիսկ անզգայ արարածոց աստիճանը. «Մարդ ի պատուի եր եւ ո՞չ իմացաւ եւ եղեւ նման անասնոց»։ Տեսանք մնաք մարդը

բութ նժարի մը, անբան թոչուններու համեմատուած։ Լսենք հիմայ անոր փիլսոփայութիւնն ալ, որ անողոքելի կերպով կը տանի յուրացութիւն ազատութեան. «Երե ամենայետին պատմական խուզարկութիւններն կ'ապացուցանեն աներկբայօրէն, որ մարդկութեան եւ իւրաքանչիւր ծողովուրդի պատմական զարգացումն կրնայ բացարուուիլ օրենքներով մը, որոնք Ֆիզիկական օրենքներու պէս անհաներու կամքնեն անկախօրէն կը գործադրուին, ալ ուր կը մնայ անձնիշխանութիւն։ Երե մարդիկ կը կարծեն որ իւենց ձեռքն է սահմանել անձերնին առ այս կամ առ այն, պարզապէս կը ցնորին։ Վասն զի կամքն ուրիշ բան չի բայց երե գիտակցութիւն ունեցող ախորժ մը։ Ախորժն ալ ուրիշ բան մը չի բայց երե ինքնապահապանումն բնազդումն։ Մարդն ի բնութենքն հարկադրուած է ախորժելու ինչ որ կրնայ իւր բարեկցութիւնը աւելցընել եւ կը խորչի անկից, որ զայն կը նուազեցնէ։ Ախորժներու պայքարին մէջ զօրեղագոյն ախորժն է որ կը յաղքանակի։ Գիտութեան գործնական իմաստութիւնը չ'ընդունիր բարեոյ եւ չարի զանազանութիւն» (հմտ. Douaiի, Dietzgenի և Sternի գրածներն)։ Պարագան է ըստ գաղղիական առածին Երկներով Փարիզը շիշի մէջ դնելու. այո՛, պարոն ազատուրաց ազատական, եթէ մարդը կապիկէ սերած է, եթէ անասնոց պէս չունի անսիւթ հոգի, եթէ բանական պատճառ մը չէ իր գործոց. եթէ ֆիզիքական բներեւոյթներու պէս անոր ալ մտքի ու կամքի ամէն գործերն ինքնորոշումն առաջ չեն զար այլ հարկեցուցիչ պատճառներէ, եթէ ինքնորոշումն իրօք ցնորք մըն է, ինչպէս կ'ըսես, և կամքը բնազդում, իրաւ կ'ըլլայ հետեւանքն թէ մարդկային գործոց մէջ բարոյական զանազանութիւն չկայ, թէ մարդս հարկաւորապէս կը գործէ և ո՞չ ազատութեամբ, հետեւաբար ազատ չէ. բայց բոլոր այդ երկներն ենթագրական

Կ'ընեն ըսածներդ և ոչ դրական, և պէտք ունին համոզիչ ապացոյցի և ո՛չ ցնորական նախապաշարումի: Միւս կողմանէ ի՞նչպէս կը հաշտեցունես ինքնագիտակից ախորժն, որ քու ալ խոստովանութեամբդ կամքն է, ընազդումի հետ, որ գիտակցութիւն չունենալուն համար է ընազդում և հարկեցուցիչ պատճառներու ազգեցութեակայ: Կամքի ազատութեան համար, զայն ըրածին պատասխանատու ընկու համար և հետեւաբար անոր ըրածին մէջ բարւոյ և չարի զանազանութիւնը տեսնելու համար, կը բաւէ գիտակցութիւնը ըրածին, որուն ընական հետեւանքն է ընտրութիւնը եւ ինքնորոշումը: Ազատութեան համար պէտք չկայ որ անհատներու շուրջը դարձող ամէն բան, ամէն ինչ որ ժողովուրդներու շարժումն ու յառաջադումը կ'որոշէ, իրմէ կախում ունենայ, իւրաքանչիւր կամք ինքն իր ըրածին պատասխանատու է եւ այս կը բաւէ մեկնելու համար մարդկային գործոց բարոյականութեան օրէնքն եւ հետեւաբար բարւոյ ու չարի զանազանութիւնը: Բայց լսեցէ՛ք զառանցանքը, մարդս ազատ ըլլալու եւ ըսուելու համար պէտք է եղեր ծնանելին առաջ ալ ազատ ըլլալ. «Թէ մարդկային ազատուրիւնը երեւակայական է, կ'ապացուցուի այն իրողուրեամբ, որ մարդը ազդեցուրիւն չունի այն անձանց վրայ, որոնցմէ ծնած է եւ կրուած եւ այն կարողուրեանց վրայ, որոնցմով օծուած է (Douai): Ըսել է թէ ազատ ըլլալու համար, հա՞րկ է անպատճառ ծնողներու կամքին վրայ ազգեցութիւն ունեցած ըլլալ, ապստամբիլ զինքը կրթողներու դէմ, հա՞րկ է ունեցած կարողութիւններն ուղած ատեն կարենալ փոխել ո՛ւ եւ հագուստի մը պէս:

Բանաւոր ըլլանք, վասնզի բանական մարդ ենք: Բայց խօսքերնիս անոնց հետ է, որ կը դաւանին բարի և թարի եւ չար չկայ, այլ ամեն բան ինտեւանի է սխալ

կազմակերպուրեան մը, որ նախատիպ մարդն աւրած է, ինուացնելով բնուրենին, որ բանին մէջ է միակ չարին» (իտ. պիզ թերթ մը 8 Սեպտեմբեր 1901). Թէ «Եղեռնազործուրիւնը, ոնիրը բնական եւ բնկերական բներեւոյը մի է, ինչպէս խնդուրիւնը եւ անձնասպանուրիւնը, որ առաջ կու գայ ոնրազործին մարմնոյ եւ հոգեկան տարակարգ կազմուածէն: ինչպէս նաեւ ֆիզիկական եւ ընկերական միջալայրի ազդեցուրենին» (Ferri Socialismo e scienza positiva p. 42. 43.). Թէ «Արդի պատական դրուրիւններն, որ հիմուած էն անձնիտանուրիան եւ բարոյական յանցանի զաղափարին վրայ, կեղծաւորական ստուրիւններ են» (նոյնը): Թէ «Բարոյականի պահանջն է որ դադրի մարդկային գործոց վարձատուրիւն կամ պատիժ (Stern): Ուստի «Յարիսենական վարձատուրեան եւ պատոյ զաղափարներն մարդկուրեան մանուկ տիոց ծաղրելի զառանցանեններն են», ուստի կրնաց երգուիլ հեգնորէն. «Մի սատանայ, զիս դժոխ սա՛ր, զի ես երկին չեմ երբար» (Kelgel. soc. democ. Liederbuch): Այս կարգի դաւանանք ունեցողներէ պիտի խնդրէինք, որ գէթ ազատական չլուսին և չխօսին յանուն ազատութեան, զոր կ'ուրանան (¹):

(¹) Մեր կարողիկէ Արձագանզը կ'ողբար նաւասարդ գրքի մը անառակութիւններն ատկէց հուազ ողբարի չէ՞ Երկունիք թերթը, որ դաշնականաց պաշտօնական օրկանն է եղեր բաւական է թերթատել Հայ տառերու յերեխնին նուրիուած մէկ թիւը: Հայ տառերու, հայ տպագրութեան օրբապղծութիւնն են այս և ասոր նման հրատարակութիւններ, որոնք անպատկառ անամնթութեանց մէջ միան կը գտնեն զեղարսւեստի ճաշակը, ինչպէս ապականած բիմքեր կը զուարձանան յաճախ նեխութիւններով: Եւ այդպէս տղմուսելով կ'արհամարչնեն ճշմարիտն ու բարին, կը հայ չոյեն ամենավեմ խորհուրդներու դէմ, և կը ծանակեն ապագայ կեանքը իր բոլոր արհաւերքներով, կարելի չէ այդ կարգի հրատարակութեանց

Քանի որ կամքը գիտակցութիւն ունի ընտրածին, որոշումին և իր շարժումին, ըսել է թէ նա բանականութեան առաջնորդութեամբ գիտէ խորութիւն դնել գործի և գործի մէջ, որ ըսել է թէ նա խիղճ ունի, խիղճն ալ եւրոպական լեզուով գիտակցութիւնն է (conscience). Անչուշտ բարոյականի, պատկառանքի, աշխատածութեան, օրէնքի և իրաւունքի թշնամիներն, անոնք մէկ խօքով, որ բարին և չարն մէկ բան կը նկատեն՝ պիտի հեգնեն խիղճը, ինչպէս ըրաւ մասմնայի չաստուծյն հաւատարիմ երկրպագու Անգլիացի մը, որ ըսաւ. «Ո՞հ խյնանանք այնին սուլ է որ չ'արժեր անկից հաս մը իսկ ունենալ»: Սուլ է նա նիւթապաշտ, երկրպաքարչ զգայասիրին. վասն զի իր անկարգ հեշտութեանց ու չուայսութեանց գնովի պիտի կարենայ ձեռք բերել զայն. սուլ է աղքաներն կեղեքով, վաշխառու հարուստին, որ իւր անիրաւութեանց գնով պիտի գնէ զայն. սուլ է գաւաճան ու զրպարտիչ լեզուներու՝ որ պիտի գիեն զայն ծանր հատուցման մը կշիռով. սուլ է աներասանակ, անպատկառ հայնոյիշներու Աստուծոյ, կրօնքի եւ անոր պաշտօնէից դէմ. վասնզի խոնարհցուցիչ, բայց կարեւոր յետո կոչումով մը պիտի վերստանան զայն. սուլ է իշխանութեան, իրաւունքի և օրէնքի թշնամիներուն, որոնք հպատակութեան, արդարութեան և հնազանդութեան թանկացին առաքինութիւններով ձեռք պիտի բերեն. սուլ է ամէն անոնց որ կիրքերնին սանձելով, ըրած վասնին հատուցանելով, մեղքերնին քաւելով, չարութեան ու տուած զրկանքնուն հետեւանքն տուժելով, տուած գայթակղութիւննին սըրաջեւ չտեսնել ազգային մեծ անկումի մը մօտաւոր ապագան: Անշուշտ այն ապագրական հասաւասութիւններ որ կընան հակացին գործունէու թէ ամէր մը գէմ դնել և անկարեկի պատկանաւու:

բագրելով պիտի ուղեն վերադառնալ առաքինութեան ճամբան: Սուլ է այո՛, բայց կարեւոր. սուլ է բայց մարդավայել սուլ է, բայց ազատութեան պահանջն է, եթէ ազատութիւն կ'ուղենք իմանալ կամքի այն տիրողութիւնն իր գործոց վրայ որ գիտէ զայն ուղղել առարին:

Հարկ է քիչ մըն ալ միսիլ կամքի գործոց այս ուղղութիւնը խօրհրդածելու մէջ, լաւ եւս աեսնելու համար թէ բարոյականութիւնը ազատութեան ծնունդն է և ազատութիւնը բարոյականութեան կը պարտի իր բարերար ու մարդավայել ուղղութիւնը: Բարոյականութիւնը մարդկային բարքի տեսակն որոշող յատկութիւնն է, բարքն ալ մարդկային գործողութեանց բովանդակութիւնն է, մարդկային գործողութիւններն ալ կը մեկնին կամեցողութենէ և սա կամքի ինքնորոշումէն, զոր ազատութիւն կ'անուանենք: Ուղիղ ազատութիւնն՝ բարութիւն, մոլորածն՝ չարութիւն կը ծնի, Խօսքերնիս բանական և բանաւոր ազատութեան վրայ է, որ միայն մարդկային է և մարդավայել. եւ ամէն անգամ որ գործ մը առաջ կու գայ առաջադրող և որոշող բանականութենէ հարկ է որ բարի ըլլայ կամ չար: Եւ այս բարոյականութեան առաջին եւ հիմնական ուղեցուցին է վախճանն, զոր ունենալու է ամէն բանաւոր գործ: Նետ մը որ աղեղէն կը մեկնի, ունենալու է նշաւակ մը, եւ այդ նշաւակի դիրքէն կախում ունի նետի ուղղութիւնը, եթէ վերն է վերելք մը կ'ըլլայ նետին ընթացքը, եթէ վար՝ վայրէջք մը կ'ըլլայ, կամեցողութիւնն չարժում մընէ դէպի առարկայ մը, և այս՝ անոր նշաւակակէտն, վախճանն է, Դիտեցէ՛ք, որ կամեցողութեան վրայ է խօսքերնիս եւ ոչ լոկ բաղձանքի: Բաղձանքը ձգտում մի է, կամեցողութիւնն որոշ ընտրութիւն: բաղձանքը կընայ զարժիլ դէպի կարելին եւ անկարելին, կամեցողութիւնը

միայն դէպի կարելին . բաղձանքը միշտ ներգործական եւ ինքնորոշ չէ , մինչեռ կամեցողութիւնը ներգործական է եւ զիտակցութեամբ որոշուած : Ուստի ասոր մէջ է որ աղատութիւնը կրնայ տեսաւիլ որոշ կերպով՝ իրբեւ արագդրիչ բարոյականութեան եւ բարոյական պատասխանատութեան պատճառ : Վասն զի վախճանի մը ընտրութիւնը եւ առ այն շարժումը հարկ է որ աղատ կամեցողութեամբ ըլլալ , բարի կամ չար ընելու համար գործ մը : Վախճանը ուրեմն կամեցողութեան բարոյական վիճակը կ'որոշէ եւ անոր ստարկան է . եւ որովհետեւ կամքն ու կամեցողութիւնը անպատճառ դէպի բարին կը չարժին , անոր համար վախճանը կամ իրօք բարի ըլլալու է կամ գէթ . բարի երեւնալու է որ կարենայ զկամքը գրաւել ու շարժել : Եւ հոս դիտելու է թէ բարութեան ու վախճանի հարկը կամքի աղատութիւնը չին խանգարեր , վասն զի կամաց և աղատութեան հարկ ու սահման է բարին առհասարակ , բայց ո՛չ մասնակի բարին , որուն առջեւ ընտրութեան աղատութիւնը կը մնայ անձեռնմխելի : Հետեւաբար բարոյականութիւնը առհասարակ անհատական աղատութենէ անկախ է , եւ ասոր համար ամէն աղատ անձ միշտ բարի չի գործեր , բայց անհատական աղատութիւնը պատճառ է եւ աղբիւր պատասխանատութիւնը բարւոյն հանդէպ : Ուստի կայ բարին եւ բարութիւն իրականապէս՝ թէեւ այս կամ այն բարւոյ առջեւ կամքը բոնութեան տակ գտնուի արտաքին պատճառներով , պատասխանատութիւնը կ'աւելնայ կամ կը պակսի անհատին կողմէ , բայց իրական բարոյականութիւնը կը մնայ անխախտ . վասն զի ասոր հիմնական օրէնքն է Աստուծոյ յաւիտենական օրէնքը , որ անփոփոխելի է բնական օրինաց պէս : Ասոր համար կը սիալին հանդիսապէս անոնք , որ բարոյականութիւնը միայն անհատականութեան մէջ կը դնեն ,

կամ ժողովրդոց հաւանութեան եւ կամեցողութեան ծնունդ կ'ըսեն , եւ կամ քաղաքական օրինաց մէկ տրամադրութիւնը կը նկատեն : Այս պարագային այսօր բարի ըսուածը՝ վաղը չար պիտի կարենար ըլլալ , որ նոյնքան հակառակ է բնական օրինաց , որքան հակառակ է որ կրակը վաղը ջուր ըլլայ : Կը սիսալին անոնք որ հաճոյից եւ շահու հետ կը շփոթեն բարոյականութիւնը , բարի անուանելով ինչ որ հաճոյական եւ շահաւոր է . ո՞քան տգեղ սնառակութիւններ եւ հարստահարիչ զրկանքներ պիտի արգարանային այս սկզբենքով , կը սիսալին անոնք որ կուտերի եւ կալվինոսի հետ կ'ըսեն թէ ամէն մարդու եւ նոյն իսկ արգարոց գործերն մահացու մեղք ըլլան , վասն զի ասոնք մեղքը հարկ մը կը նկատեն եւ աղատութիւնը ու մարդկային կամքը առ հասարարակ միայն մեղաց գործիք , ու այսպէս յուսահատեցուցիչ յուսեւեսութեամբ մը կը գատապարտեն այնքան դիւցազնական առաքինութիւններ ու բարեգործութիւններ , որոնք փա՛ռք Աստուծոյ , այսօր ալ պակաս չեն : Մարդկային կամքը առ բարին հակած է միշտ եւ բանական մարդը պատասխանատու է անպատճառ՝ իր գործոց , հետեւաբար կամ առ բարին ուղելու է զայնս կամ բարիէն շեղելու է . աղատ է մին կամ միւսն ընտրելու , ուստի կաբելի չէ որ բարոյականութենէ զուրս գործէ՝ եթէ մարդկօրէն այսինքն գիտակցաբար գործէ , որով ըրածն անպատճառ կամ բարի է կամ չար : Եթէ աղատութիւնն բարւոյն եւ ճամարտին մէջ հաստատուած կամքի եւ մոքի ձեռքն ըլլար՝ անմեղանչական պիտի ըլլար , բայց զժբախաբար կամքն ու միտքն ինկած են իրենց աստուծատեղծնախնական ուղղութենէն , որով ինչպէս միտքն միշտ յստակ չի տեսներ եւ կը մոլորի յաճախ , նոյնպէս կամքը չի կրնար միշտ խարել բարին եւ կը խոտորի իւր նշաւակէն , իր բնական վախճանէն՝ բարութենէն : Այս պարա-

գային ալ սակայն կը ջանայ իր չարութիւնը արդարացնել կամ բարութիւն կարծելով ըրածը , կամ բարութիւն անուշանելով ինքնախաբ եւ ուրիշին աչքին ալ փոշի նետող պատրուակներով :

Այս տեսակ անձանց ձեռքը կամքի ազատութիւնը ի՞նչ կ'ըլլայ . զործիք մը , պատրուակ մը մեղաց և չարութեան . հետեւաբար բարոյական կարգի ներդաշնակութիւնը խանգարելու պատճառ , վասն զի մեղքը բարյականութեան . բնական ու աստուածային օրինաց քանդումն է և առ հասարակ բարիէն շեղում մը : Ըսել է թէ կամքի ձգտումներու խոչնդակը , կապտումն է , ըսել է թէ ազատութեան ալ անձնասպանութիւնն է : Սաւուզ որ իր սուրբին վրայ կ'իյնայ մեռնելու համար անձնաւորին , պատկեր մնն է այդ կարգի ազատականներու . վասն զի մեղքը և առ հասարակ չարութիւնը՝ կամքի ազատութիւնն է որ կը հարուածէ ուղղակի և կը հիւանդացնէ երբեմն մահու չափ . նա մտքէն կը սկսի , ինչպէս մարդկային ուրիշ ամէն զործ , կամքով ալ կը սպառի . Եւա Տեսաւ (ահա մտքի զործը) պառուղը , չինկաւ . հաւանեցաւ (ահա կամքինը) և մեղանչեց , թէեւ տեսնելով սկսաւ վտանգի մէջ զնել անմեղութիւնը . Այդ օրէն մարդուն կամքը փշալից մացառ մը դարձաւ , որուն մէջէն ամէն կրքի օձ կրնայ սողոսկիլ հրապուրելու անզգոյց մարդը մարմնասիրութեան , ընչախալցութեան եւ փառասիրութեան ինձորին և անսաց յարակից ամէն մեղանչական առարկաներու տեսքովը ու ճաշակովը և ո՛հ քանիներ զոհ կ'երթան այս երեք կարգի մեղուունակ հրապոյրներու , որոնց կրնայ վերածուիլ ամէն մեղք . «Զի ամենայն որ ինչ յաժսաւանի է՝ ցանկուրիւն և մարմնոյ եւ ցանկուրիւն աչաց եւ ամբարտաւանուրիւն աստի կենաց» (Ա. Յովկի . Բ. 16) : Ըսել է թէ մեղքը կորուստ է ազատութեան , անկարդ կրքի մը բռնութեան տակ :

Տեսէ՛ք հոն Փղաւացւոց արհաւրքը՝ Սամսոն , առիւծներու բերան կը ձեղքէ իր ահեղ ուժովը , մէկ իշու ծնոտով հարիւրաւոր կը ջարդէ թշնամիներէ . Երբ է որ իր հրաշալի ուժն ու կորովը կը կորունցնէ : Ուրիշ անդամ ազատութիւնը մազի նմանցուցինք Արիսողոմի գէպին մէջ , որ ամէն մացառի կրնայ հանգուցուիլ՝ եթէ հերարձակ թողուի , հոս ալ ազատութեան մազն է որ հեշտութեան ձեռքը կը տրուի : Սամսոն իր մազերու հրաշալի գաղտնիքը կու տայ գլխէ հանող կնոջ մը և սա մկրասի մէկ հարուածով կը ջլատէ Սամսոնի հահաւոր զօրութիւնը , որ չի կրնար քանի մը Փղաւացւոց գէմ դնել և կ'իյնայ անոնց գերի՝ կորմնցնելով նոյն խկ աչքի տեսութիւնը : Սոսկալի՝ բայց կենդանագիր պատկեր անոնց որ կրքերու կը յանձնուեին մեղօք՝ կորմնցնելով ազատութիւն ու անոր հետ մտքի յստակ տեսութիւն . այս է հոգոյ կուրացման վիճակը որու հետեւանքն է կորուստ :

Ըսածնիս լաւ եւս թափանցելու համար խորհրդածենք քիչ մըն ալ թէ ի՞նչ է կիրքը , կիրքը զգացումի շարժումն է որ ուժգնութեամբ կը մլէ կամքը իր զործողութեան մէջ : Որ ըսել է թէ ո՛րքան ոլ կրաւորակերպ է կրքի անունը , ըստ որում կրելէն առաջ կու գայ , սակայն ներգործական է անոր գերը կամեցողութեան մէջ՝ մնալով կրաւորական անոր հետեւանքը , Բայց այս չի նշանակեր որ անպատճառ կիրքը չար ըլլալու է . Ծնոհակառակը ինչպէս կամքն ու ազատութիւնը առ բարին են ի բնէ , նոյնպէս կիրքը գէպի բարին աւելի յօժարութեամբ շարժելու գրգինն է : Բացատրենք ըսածնիս հրեշտակային վարդակետի առաջնորդութեամբ : Մարդուս ախորժական մասին շարժումներուն մէջ բարին՝ ձգողական , խկ չարն՝ վանիչ ուժ մը ունի : Ասոր համար բարին մեր ախորժական կարողութեան մէջ (կամքին մէջ) նախ և առաջ միտում մը կը պատճառէ , այսինքն յարմարու-

թիւն մը կամ տեսակ մը համարնութիւն բարւոյն հետ .
այս յարմարութիւնը կամ համարնութիւնը սիրոյ կիրքն
է , որուն հակառակ չարժումը չարէն՝ ատելութեան կիրքն
է , որ խորշում է չարէն ի բնէ , և հետեւաբար գործակից
սիրոյ . Չարին ատեցումը , բարւոյն սէրը , երբ տակաւին
ձեռք բերուած չէ բարին , մեր կամաց չարժումը կու
տայ անոր ետեւէն ըլլալու՝ ստանալու համար , այս
չարժումը բաղձանքի կամ ցանկութեան կիրքն է . ասոր
հակառակ չարէն հեռացումը ու փախուստն է պժգանիք
կիրքը . Բարիքը այսպէս ձեռք բերելէն վերջ մեր կամքը
անոր մէջ կը հանդչի և այս հանճիքի և ուրախութեան
կիրքն է , որուն ներհակն է չարին կողմէ ցաւ և արխ-
կիրքն է , որուն ներհակն է չարիքի հանդիպի (Հմտ .
րութիւն եթէ բարին չստանալով չարիքի հանդիպի (Հմտ .
Ս . Թվմ . 1—2 . Խ . ԻԳ . յ . 4) . Կը տեսնուի ըսածնէս
որ կիրքը անպատճառ մեղանչական չէ՝ այլ ընդհակա-
ռակը բարւոյ համար ևզած է , Մասնաւանդ միայն բարւոյ
մէջ է որ ներգործական է , իսկ չարին գիրկը կրաւորա-
կան , որ ըսել է ուրիշ բառերով . մեր կամքի չարժում-
ները որ կիրք կ'ըսուին , անոր ազատութիւնը կը ցայ-
տեցնեն երբ առ բարին են և ընդհակառակն անոր ազա-
տութիւնը գերութիւն կ'ըսեն , երբ առ չարն մզուած ըւ-
տութիւնը գերութիւն կ'ըսեն . «Կիրքը շար-
աւելի հատու և յստակ ըլլալ կարիլի չէ : «Կիրքը շար-
աւելի մի է ... իսկ բարին , ըս որում բարի է , չի կրնար
ըլլալ եզր մը , ՈՌՄէ հեռանայ այդ շարժումը . այլ ընդ-
հակառակն եզր մը , ԱՌ ՈՌ ուղղուելու է նոյն շարժու-
մը : Վասն զի ոչ մեկ բան չի բաղձար զչարն , ըստ
նայ : Նմանապէս ոչ մէկ բան չի բաղձար զչարն , ըստ
որում է չար , անոր հակառակ ամէն բան անկէ կը խոր-
շի . այս պատճառաւ չարը չի կընար ըլլալ եջր , ԱՌ ՈՌ
չի . այս պատճառաւ չարը չի կընար ըլլալ եջր , ԱՌ ՈՌ
մզուին ու տարուին կիրքը , այլ է միայն եջր , որմէ

խոյս կու տան ամսնք : Եւ այսպէս ունինք կրքերու եր-
կու դասակարգ , առաջին անոնց որ առ բարին կը տա-
նին , ինչպէս են սէր , բաղձանք . հանոյք , ուրախութիւն ,
որոնց աւելցնելու է լոյսն ու յանդգնութիւնը . Երկրորդ
այն կրքերու՝ որ չարէն կը հեռացնեն ու կը զգուշացնեն ,
ինչպէս են . ատելութիւն , խորշում , արհամարհնանք
կամ պժգանք , ախրութիւն , ցաւ , որոնց աւելցնելու
է երկիւղ և յուսահատութիւն (Հմտ . Ս . Թվմաս 1—2
Խ . 23 . յ . 2) : Այս կէտին կ'արժէ առանձին նկատողու-
թեան առնուլ այն բացատրութիւնը , որով Ս . Թվմաս
նրբամտօրէն բարւոյն շարջը կը ժողվէ յուսոյ , յան-
դգնութեան , իրկիւղի և յուսահատութեան կրքերը , որ-
պէս զի ամբողջական ըլլայ տեսութիւննիս և մութ տեղ
չմնայ . «Բարին երբ դժուարաւ կրնայ ձեռք բերուիլ և
կամքի չարժումը զայն բաղձալով ու առ այն ձգուելով
մէկտեղ զայն հեռու կը գտնէ իրմէշ շատ մը խոչնդակ-
ներու պատճառաւ , բայց միշտ կարելի կը տեսնէ զայն ,
կը ստեղծէ ի մեզ յուսոյ կիրքը . իսկ երբ դժուարու-
թիւնները անյաղթելի կ'ըլլան և անկարելի կ'ընեն բա-
րւոյն ստացումը , կը յուզուի մեր մէջ յուսահատութեան
կիրքը : Երբ մեր փափաքած բարւոյն հակառակ և առ
այն երթալու ժամանակնիս կը հանդիպինք անոր ներհակ
չարին , զոր յաղթահարելլ դժուարին ըլլայ , կը ծնի մեր
մէջ երկիւղի կիրքը թէ մի գուցէ տեղի տանք չարին և
կորմնցնենք զբարին : Սակայն երբ չարի ներկայացուցած
դժուարութեան հակառակ կը յաղթէ մեր երկիւղին
բարւոյ տենչը , որով կ'որոշնաք առաթուր կոխել ան-
պատճառ չարի խոչն ու խութը , կ'ունենանք յանդգնու-
թեան կիրքը , որ լաւ եւս արիասրութիւն կ'ըսուի (Հմտ .
անդ) :

Ի՞նչ ըրինք մենք հետեւելով կրքերու այս շքեղ բա-
ցատրութեան , զանոնք առաքինացուցինք բարւոյ մեր

մէջ գրգիռ և չարէն խորշումը նկատելով ինչպէս են ի-
րօք եթէ ուղիղ բանականութեամբ ղեկավարուին, Ա-
նասնաբար անոնց գերութիւնը միայն կրնար իրաւունք
տալ Ստոյիկեանց՝ նկատելու կիրքերը իրրեւ հիւանդու-
թիւն մը, որ պարագային միայն կրնանք ըսել թէ կըր-
քերը կրաւորական այլայլութիւններ են կամքի և մտքի.
հետեւաբար կրնել կիկերոնի հետ թէ հիւանդութիւններ
են և անոնցմով շարժողները հիւանդ են մտօք, ուստի
և չունին ողջմտութիւն և կ'ըսուին անմիտ։ Բայց երբ
կամքը անձնիշխան ուղիղ բանականութեան առաջնոր-
դութեամբ զարէ կրքերը դէպի բարին հեռանալու հա-
մար չարէն, անոնք այլ եւս հոգեոյ ալլայլութիւններ չեն,
հիւանդութիւն չեն. այլ առաքինութիւն։ Եւ այս ի-
մաստով, կ'ըսէ Ս. Օգոստինոս. «Քրիստոս ինքը չունե-
նալով մեղք գործածեց կրեւը, երբ անոնց գործածու-
թիւնը կարեւոր ենաւաւ. այսպէս ցնծաց, տիրեցաւ, բար-
կացաւ, զայրացաւ և իսպառ սիրեց։

Ունինք ուրեմն դիմացնիս առաքինացման կրքերը
և մեղաստնակ կրքերը. առաջինները ազատութեան ըն-
թացքը կը դիւրացնեն և կը փութացնեն ի բարին. իսկ
երկրորդները կը կասեցնեն զայն և կը խափանեն ձգե-
լով չարութեան զիրկը. ուր կրնան գերել ցման։ Ներ-
կայացաւ օր մը կեսարի չուառական մը, որ կեանքի
նիւթական դժուարութեանէն վհատած, յաղթուած ձա-
խորդութենէ, կը խնդիր որ զինքը սպաննէ կրծատելու
համար թշուառութիւնը. «Ի՞նչդ սպանեմ, քուառական,
ըսաւ, երբ արդեն մեռած ես»։ Ահա մեր ալ ըսելիքը
անոնց, որ առաքինանալու քաջութիւնը չունենալով՝ կը
յաղթուին չարէն և կրքերնին գետնաքարը ստորնաց-
ման միջոց կ'ընեն՝ փոխանակ խրախոյս ընելու առ բա-
րին։ Անոնք որ յանուն ազատութեան կը լկտիանան,
կ'ասպատամբին, կ'ասպատակեն, կը ստեն, կը հայհոյեն,

պիտի հրաւիրէի ազատութիւննին ցուցնելու ներհակ ա-
ռաքինութեանց մէջ, որոնք չար միտումներու հոսան-
քին դէմ առնաբար ճակատում ըլլալով ալ աւելի ցայտուն
կ'ընեն ազատութիւնը և զայն իր բնական մլումին մէջ
կը դնեն։ Առաքինութիւնը ոմանք կարգի և պատշաճու-
թեան պահպանութիւն ըսին, ուրիշներ ճակատագրի ար-
համարհանք, այլք քաջութիւն և խիզախում, ոմանք ալ
օգտի և հաճոյականի ծառայութիւն. ո՛չ, կ'ըսէ ուղիղ
բանականութիւնը և ճշմարիտ հաւատաքը. առաքինու-
թիւնը հոգւոյ զօրութիւն և արիութիւն ըսել է չարին
յարուցած գժուարութեանց դէմ և անկարգ միտումներու
հոսանքին հակառակ չափաւորութիւն ըսել է ազատու-
թեան գործածութեան մէջ, որ օրինաւոր եղերքներէն
գուրս ելլելէ կ'արգիլէ. թեւն է որ կը վերացնէ ու կը
խոյացնէ դէպի բարւոյն մաքուր հորիզոնները՝ աշխար-
հաքարշ տիղմերու մէջէն, հրեղէն կառքն է եղիայի որ
մեր հիւանդ ու քալելու անկարող բնութիւնը կը փո-
խալիք արագապէս դէպի կատարելագոյն ու վախճա-
նական բարին. սպառագինութիւն է մեր բարւոյն ոխե-
րիմ փորձութեանց դէմ. առագաստ է որ դիւաչունչ հո-
վերն իսկ իր նաւուն յառաջացման օգտակար կ'ընէ. ներ-
դաշնակութիւն ըսել է, որ չարութեան եւ ստորին կիր-
քերու խլացուցիչ ազմուկը կը սրբազրէ և հոգեզմայլ,
հոգեզուարթ երգերու կը փոխէ. զգօնութիւն ըսել է,
որ բանաւոր մարդը կը վերացնէ բարձր տեսութեանց ու
զգացմանց մէջ խլելով զայն եսասէր, անձնապաշտ գոե-
հիկ ու գծուծ ցածութենէ։ Առաքինութեան այս վեհի-
մաստ գաղափարն էր զոր Սենեկա հեթանոսաց չաստուած-
ներու վրան իսկ չգտնելով կը հրաւիրէր զմարգիկ զԱստ-
ուածներն ալ գերազանցելու եթէ կ'ուզէին առաքինա-
նալ։ Եւ այդ անհարին կ'ըլլար կուապաշտ մարդկու-
թեան. անոր համար ալ եպիկտետոս կ'ըսէր. «Կը Տեսնեմ

քէ որմէ փախչելու եմ, բայց չեմ գտներ մեկ մը, որուն
հետեւիմ»:

Իսկ մենք քրիստոնեայքս ունինք, փա՛ռք Աստուծոյ,
ամենավսեմբարոյականութեան օրինակները և նախ նոյն
ինքն մեր աստուածային առաջնորդը զՅիսուս Քրիստոս.
«Հայեցուք ի զօրավոլիխն հաւատոց եւ ի կատարիչն
Յիսուս» և անոր հետեւող սուրբերու բազմութեան հե-
տեւինք և ահա բարոյականութեան դատը չարին դէմ
պիտի յաղթանակէ. «Այսուհետեւ եւ մեք որ այսչափ
ուրեց զմեօք մածեալ ունիմք զբազմութիւն վկայից,
զի՞պարտութիւն զամենայն ի բաց ընկեցուք եւ զմեղս
կարեւորս. համբերութեամբ բնբացուք ի պատերազմն
որ առաջի կայ մեզ» (առ Եբր. ԺԲ. 1—2): Ամէն մեղք
հպարտութիւն ըսել է, և ահա «զի՞պարտութիւն զամե-
նայն» կ'ըսէ Առաքեալը. չար կրքերու գերութիւն է
մեղքը և ահա «զի՞իրս կարեւորս» ըսելով այդ կրաւո-
րական ձգտումներու անձնատուութիւնը կը նշանակէ:
Անոնց դէմ առաքինութեան պատերազմը մզելու է և
առաքինութիւնն արիութիւն, քաջութիւն ըսել է. հե-
տեւաբար առնապէս, արիաբար չարին դէմ պատերազ-
մելու կորովն է, որ մարդկային բանաւոր ազատութեան
ազնուացումն է և բնական ընթացքին զօրեղագոյն մը-
զումը: Ուստի ազատութեան պատիւն ու ընթացքը
ապահովելու համար առաքինանալու է: Եւ առ այդ կա-
րեւոր է ամէն բանէ առաջ մեր անկարգ միտումներու,
մեր անձնասէր Եսին դէմ պատերազմ բանալ, որ դժուա-
րագոյնն է ամէն պատերազմներէ, վասն զի մեր ամե-
նամօտ սիրելոյն դէմ է, մեր Եսին դէմ, որ ամէն թըշ-
նամիներէ աւելի մօտ է մեղ, մեր ներսն է, շարունակ
հետերնիս է, և մեզ հետ նոյն ըլլալուն համար, դիւրաւ
բարի կը ներկայացնէ ինչ որ չար է: Սակայն ինչ որ
ալ ըլլայ, հարկ է պատերազմիլ, հարկ է առաքինանալ,

Կթէ կ'ուզենք ազատութիւնիս, մեր Եսին վրայ ունե-
ցած ակրողութիւննիս ցուցնել, որուն մէջ է ճշմարիտ
պատութիւնը:

Նիս թէս դուրս շեղած չպիտի ըլլամ, եթէ հրաւիրեմ
զձեզ նկատելու ազատութեան արժանաւոր պատկերա-
ցումը Պատմոսի Տեսանողին հրաշալի տեսիլքին մէջ.
Ընդհակառակը շատ յարմար է այս իբրեւ վերջաբան:
մոռցնելու համար տղեղ տպաւորութիւնը, զոր գործէ
ըրած պիտի րլլայ խայտառակ և պիղծ արձանացումը
գաղղիական յեղափոխութեան, զոր գիտմամբ յառա-
ջաբան ըրի ճառիս: Ասով աշխարհի և աշխարհասիրաց
ազատութեան գերութիւնը, իսկ քրիստոնէաբար առա-
քինացման լիազօր ինքնիշխանութիւնը զիւրաւ պիտի
կարենանք համեմատել: Իին մը հիանալի, փառազգեստ,
թեթեւ ամպերու վրայ կանգնած, ստքին տակ ճգմած է
շուայտութեանց պատկերը՝ գիշերաշրջիկ լուսինը. ա-
րեւով զգեստաւորուած, գեղատեսիլ. ձեռքերը կուրծ-
քին սիղմած, աչքերը յերկինս սեւեռած, լուսոյ բնակա-
րան մըն է կարծես և երկնքի լուսամուտը, արեւելեան
դուռը փակեալ, ուսկից մէկը չանցաւ բայց միայն Տէրն
իսրայէլի: Ահա արձանը զոր պիտի ուզէի նուրիուած
տեսնել ազատութեան ճշմարիտագարին, որով միայն
Գաղղիոյ յեղափոխութեան և անոր հետեւող հեշտասի-
րաց՝ ազատութեան դէյ ըրած նախատանքին հատուցում
մը կրնանք ըլլած ըլլալ: Եւ կ'արժէ այդպէս ընել. ամ-
բողջ մարդկութեան մէջէն մէկ հատիկ մը գտնուեցաւ,
որ չունեցաւ կամքի հիւանդութիւնը, որուն հետեւաբար
սիրան եղաւ բուրումնաւէտ պարտէզ մը, հաճոյական
Աստուծոյ, փակուած մեղքի նեխութեան դէմ. «ան-
դաստան մաքուր ի փեղ մեղաց» (Երկն.), որուն մէջ չի
կրցաւ մուտք գտնել ու սողոսկել՝ նոյն իսկ գաղտնա-
բար, չարութեան վիշապը, թշնամութիւնը յարատեւ է

այս կնոջ ու մեղաց փորձիչին մէջ, անոր զաւակաց և
անոնց որ ի հօրէ ի սատանայէ են, Եթէ այս մարդասպան
վիշապին հետեւողները կը ստորնանան մինչեւ զարշու-
թեան և կ'երթան լկաի կնոջ մը խունկ տալով ազա-
տութիւննին ծախելու. մենք յաղթական կնոջ, Անա-
րաս ողացելոյն զաւակունքս, պիտի իննկենք անմեղու-
թեան և առաքինութեան, բարձրացնելու համար ազա-
տութիւննիս յոսոս ձշմարփտ ազատագրութեան մօր, մա-
քուր Տիրամօր, նոր Յուդիթին, որ զՀողոփէնէն գըլ-
խառելով վերացուց զմարդն յազատութիւն բարոյակա-
նութեան, որով ազատցոյցն զմեզ Քրիստու.

ՎԵՐՁ



Sh
1

737

737



0027244

